

ԾԱՇԻԿ

ՀԱՅԴԵԼ Կիսամսեազ

Գրական, Գիտմական
Եւ գեղարվոհետմական

Ժ. ՏԱՐԻ
Նոր Հրանտ թիվ 16

ԴՐՈՒԱ. Խ. ԲԱՆԵՐ

Կարսաւ Փառոսեանէ
Հրանտ Ասսացուրէ
Լեհոն Քիրիշանանէ
Վարդպակսէ
Սուլրսարէ
Երանեար Դօլանձեանէ
Օլյալ
Մէրսէքսէ
Արամ Անտոնեանէ
Վիքրոր Հիկոնէ
Էօձէն Կիրիէ

Գրամուն ՆՇԱՆ-ՊԵՂԻԿԵԱՆ, Կ. ՊՈԼԻ

1904

Ա. ԱԿՎԵԶ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՍՈՒՐՍԱՐ.—Հայ ուսուցչին նիւթականը	445
ՃՈՒԺ ՍԱՆ ԵՒ ԿԱՐԱՊԵՏ ՓԱՆՈՍԵԱՆ	
ՀՐԱՆՏ ԱՍՍՏՈՒՐ.—Վիքրոր Հիւկոյի դամբանականը ժոռժ	
Սանի դագաղին վրայ	451
ԿԱՐԱՊԵՏ ՓԱՆՈՍԵԱՆ.—Խորհրդածորիւններ ժոռժ Սանի	
Մահուան առքիւ	453
ՎԱՐԴԴԵՍ.—Ժամացոյցը (Բանաստ)	457
ՕԼԻՍ.—Արդի ժամանակներու հրաշներ (Քրօֆ. Քուիքընապօզի զիւը)	458
ԷՕՃԵՆ ԿԻՐԻ.—Իրլանտական երգ (Բանաստ)	466
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ.—Գողկճականի մը յիշտակները (Բ.) .	467
ԵՂՈԽԱՐԴ ԳՈԼԱՆՃԵԱՆ.—Դարուս լաւատեսորիխները (Բ.) .	472
ՄԵՐՍԼԵՏԵՍ.—Դանիական գրականութիւնը	478
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ.—Մեր կեանին (Քրոնիկ)	487

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼԱԿՈՅ ՀԱՄԱՐ	
Տարեկան (24 թիւ) 45 զրուց. Վեցամսեայ (12 թիւ) 23 զրուց:	
ԳԱՐԱԿՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ	
Տարեկան (24 թիւ) 54 զրուց. Վեցամսեայ (12 թիւ) 27 զրուց:	
ԱՐՏԱԿԱՆԱՄԱՆԻ ՀԱՄԱՐ	
Տարեկան (24 թիւ) 12 փրանք:	

ԶԵՆՔԸ թիւը 2 դրուց

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուռուին:
Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարդի դործառնութեանց համար դիմել մի' միայն՝

{ زاغبیک غزنه‌سی }

در عالیه ده اسکی ضبطیه جاده سندہ ۷۲ نو مرو

ԿԻՍՈՄՄԵԱՅ 3 «ԾԱՂԻԿ»

Կ. Պոլիս, Էսկի-Զապթիէ փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.

ՅԱԶԻԿ

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

Ժ. ՏԱՐԻ (580) — ԹԻՒ 46

1 ՄԱՅԻՍ 1905

ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՆԻԼԹԱԿԱՆԻ

«Ոչ միայն բանի կեցցէ մարդ, այլ նացիւ»

Տոքթ. Աճէմսան պէտի Ուսումն. Խորհրդոյ առելնապետութիւնը սկսաւ ուսուցիչներուն նիւթականին խնդրով։ Ասիկա սկասիւ կը բերէ յարդելի Տօքթորին, որ գիտցաւ մատը դնել մեր կրթական խնդրոյն բռն վէրքին վրայ։ Բայց անշուշտ ախտածանաչութենէն յետոյ, իրաւունք ունինք դարմանին սպասելու։

Թորդոմեան էֆ.ի օրով հասաստուած Ուսուցչաց Օգնութեան Մնառուկը առաջին քայլն էր, բայց այդ հաստաստութիւնն իսկ ասլացոց մըն է թէ՝ ուսուցիչներ ողորմութեան կարօտ մարդիկ են. աւելի լուրջ, հիմնական, արդար կարգագրութիւններ անհրաժե՛ցուն՝ այդ ողորմութեան Մնառուկը բացառիկ սպարագաններու մէջ միայն արժեցնելու համար։ Ուսուցչական ներկայ վարձատրութեան եղանակով, ամէնքն ալ, օր մը, այդ Մնառուկին դիմելու պէտք պիտի ունենան գրեթէ առանց բացառութեան և առանց չափազանցութեան։ Բացի Պոլսեմակ այն մէկ քանի ուսուցիչները՝ որ իբր այցելու ուսուցիչ կրնան խնայողութիւններ ընել, մնացեալ ուսուցիչներուն առածը հազիւ թէ կը բաւէ տարրական ապրուսի մը պէտքերուն։ Ուսուցիչներուն ամսականը որոշող աղաները նախ կը հաշուեն անոնց ապրուսի հաւանական ծախքերը և յետոյ դանոնք պաշտօնի կը կոչեն՝ ըստ այնո՞ւ որոշուած եղանակով։ Այս եղանակը տգեղ է, ճիշդ կը նմանի կենդանիի մը տրուած ration d'alimentatioնի, բայց իրականութեան մէջ այս այսպէս է։ Դժբաղդաբար կը հաւատամ թէ ճիշտ է, կամ ճշմարտանման՝ հետեւեալ ցանկը.

100 ուսուցիչներէ 10ը կը ստանան ամսական 6-8 սոկի

—	20ը	—	4-5	—
—	50ը	—	2-3	—
—	20ը	—	1-1½	—

Աւելցնենք թէ՝ 6-5-4 ոսկի ամսական վճարող վարժարանները կը գտնուին այն տեսակ քաղաքներ՝ որոնց մէջ կարելի չէ ապրուսի ծախքերէն բան մը աւելցնել։ Հետեւաբար՝ հազիւ թէ համեստ ապրուսի մը կը բաւեն այդ ամսականները՝ որոնք ընդհանրապէս մանկուք զբարով կը վճարուին, թաղային գանձին կորուս մը չըլլալու համար։ Պէտք է դարձան առնիլ իրաց այս անարդար, ամօթալի և տփուր կացութեան։

Մինչեւ հիմայ ո՛չինչ, ո՛չինչ չէ եղած ուսուցիչներու նիւթականին համար, խնդիրը շատ terre à terre նկատուած է մեր կըթական վերին հոկող մարմիններու ամսածրար գլուխներուն համար։ Տարօրինակ մարդիկ ենք, մենք Հայերս, կը զբաղինք մնամէջ, աւելորդ բաններով, մունակով ինչ որ կենսական է, անհրաժեշտ է և հիմէն պիտի վերցնէ շատ մը անսպատեհութիւններ։ Կը զբաղինք խնդիրներով՝ որոնք ինքնին պիտի վերնային եթէ բռնարմատը վնտառէինք։ Թղթատեցէ՛ք մեր օրաթիրթերու հաւաքածները, հետեւեցէ՛ք անոնց հրատարակութեանց, անոնց մէջ պիտի տեսնէք իրը թէ ընկերական այլ և այլ խնդիրներով զբաղող յօդուածներ, որոնք ծիծաղ կը պատճառեն, եթէ երբեք արգահատելի չեն իրենց հմտականութիւնէ զորիկ հանդամանքով։ Պրատեցէ՛ք Ուսումն. Խորհուրդներու և Հոգաբարձութեանց արձանագրութեան տոմարներ՝ ուսուցիչներու նիւթական վարձատրութեան մասին ոչինչ չպիտի գանէք։ Ծրադիր, կանոնագրութիւններ, անօրինութիւններ, որքան որ կ'ուզէք, և ասոնցմէ շատ աւելի ուսուցիկ անշնմատ նիւթերու մասին որոշումներ։ բայց այդ ամէնը գործադրով ուսուցչն արուելիք վարձքին նկատմամբ, ինչպէս նաև ուսուցիչը դրամով քաջալերելու, անոր աշխատութեան արդար իրաւունքը հատուցանելու մասին կատարեալ անտարբերութիւն։

Շատ յանդուդն պիտի ըլլար ըսկել թէ՝ Հոգաբարձութիւն և Ուսումն. Խորհուրդ՝ միայն գիւրին գործերու փարած են։ Օրինակի համար, Փրանտական վարժարաններու համար գծուած ծրագիրներ, կամ կաղմական կանոնագիր մը թարգմանել, պատշաճ յապաւուններով կամ յաւելումներով, քան թէ զբամական լուրջ կազմակերպութեամբ մը զբաղիլ։ Սակայն ինչի՞ վերազրել այս քան ծանր պատասխանատուութիւններ առթող անտարբերութիւն մը։ Արդեօք թուզթի փառքին վերացականութիւնը՝ որ ամէն քիչ թէ շատ զարգացած Հայու ներար մտած է—միակ պատասխանատուն է ուսուցիչներու զբամական կացութեան համար վաղուց ի վեր ցոյց արուած այդ անտարբերութեան։

Շատ քիչ անդամ մտածուած է, և կամ ընաւ մտածուած չէ թէ

կրթական բարեկարգութեան համար ծրագիր, կազմակերպութիւն, որքան ալ լաւ ըլլան, որքան ալ համաձայն ըլլան նորագոյն մանակավարժական սկզբունքներուն, անօգուտ կը մնան, եթէ զանոնք ըմբռնող, ապագային վաստանութեամբը սկեւորուած, և քիչ մըն ալ հնչուն քաջալերութիւն տեսնող ուսուցիչը չունենանք։ Անձնութեան, զոհողութեան, ալաշտնին նուրիականութեան գիտակցութեան զգացումները կը տիրապահան, կը թուլնան և կ'անցյայտանան, երբ քամկը պարապ ըլլայ, երբ գրամփ կարօտը ճնշէ մարդուս վրայ։ Յոգնիլ չփետցող անձնուրիութիւն կը հասկնամ, բայց ոչ անօթի փորով։ Ամէն ասապարեզի մէջ դրամի խօսք կ'ըլլայ. ոս ուսուցչութեան մէջ դրամի մասին խօսիլը ամօթ է. երբ նողարավաճառը թաղական կամ հոգաբարձու էֆէնտիներէն իր պահանջը կ'ուզէ, անոնք չեն վշտանար, չեն բարկանար. բայց եթէ ուսուցիչը իր պահանջը խնդրէ, անամօթ բան մը ըրած կ'ըլլայ. կուլ ծեծ կ'ելլէ և ուսուցիչը կը պատուի, ջանքեր կ'ըլլան դայն ուսուցչութենէ արգիելու համար, եթէ նոյն խոկ մեր ուսուցչական մարմնոյն պատիւ բերող մէկ անդամն է։

Ուսումնի. Խորհուրդներ, Հոգաբարձութիւններ, վերջապէս՝ վերէն մինչեւ վար անոնք որ պատասխանառուութիւններ առանձնած են՝ պարաւառոր են արդնապէս ցոյց տալ թէ կը շահագրգուտին ուսուցիչներով։ Պէտք է գիտնան թէ վարժարանները իրենց նողատակին կրնան ծառայել միայն լաւ ուսուցիչներով, և թէ զանոնք կարելի է հայթայիննել միայն առատօրէն վճարելով։

Սյաօր, Պօլիս և գաւառները, Հայ ուսուցչութիւնը իր մէջ ունի իսկապէս իրենց դործին սէրը, հմտութիւնը, վերջապէս ամէն յարմարութիւնները ունեցող անդամներ, որոնք սակայն չեն վարձատրուիր արդար փոխարինութեամբ։

Պոլիս և գաւառները՝ դպրոցավար մարմիններու սիրելագոյն մտատիպարն է պահանջել ուսուցիչներէն առաւելադոյն աշխատութիւն և ջանալ տալ նուազագոյն վարձք, այսպէսով ուսուցչութիւնը վերածելով անիրաւուած proletariatի մը։ Տեսած եմ թաղականներ և հոգաբարձուներ, որոնք աւելի աղնիւ patronներ են իրենց անձնական պաշտօնեաններուն համար, որքան չեն ու չեն ուզեր ըլլալ աղգային ուսուցիչներուն համար։ Տեսած եմ արդարութեան գաղափարը ունեցող խմաստուն, խոհական հոգաբարձուներ ու թաղականներ՝ որոնք բեռցուցած ու բեռցուցած են ուսուցիչները, անոնց աշխատութիւնները աւելցնելով, առանց երբեք անոնց ամսականներուն վրայ յաւելում մը ընել մտածելու։ Շատ հազուագիւտ երեւոյթ մը պիտի ըլլար՝ եթէ Հայ ուսուցիչը պահանց հրաժարման սպառնալիքի կամ աղերսանքի, քծնանքի ու բարե-

կամական միջնորդութեան, ամսականի յաւելում մը ձեռք բերէր. նոյնպէս հազուագիւտ է որ ուսուցիչ մը զոր օրինակ սարեղլոսոց առթիւ բայցառիկ նուէր մը ստանայ:

Հարկ կա՞յ ըսելու թէ միեւնոյն արժանիքին տէր երկու հայ ուսուցիչներէ ան՝ որ օտար վարժարանի մը մէջ կը պաշտօնավարէ, Հայ վարժարանի մէջ դանուող իր պաշտօնակցէն անհամեւմատ աւելի լաւ կերպով կը վարժարուի: Կը ճանչնամ հայ ուսուցիչ մը որ աղգ. վարժարանի մը մէջ, օրական վեց ժամ աշխատութեան փոխարէն, տաճուհինդ մէճիտի ամսական մը միայն կը ստանար, և որ՝ յոյն վարժարանի մը մէջ՝ տարեկան քսանը որս ոսկիտվ պաշտօնի անցաւ, օրական մէկ ժամ դաս տալու սպայմանաւ: Ես ինք անդամ մը ստիպուեցայ ստախոսութեան ապաւինելու՝ երբ օտարազգի պաշտօնակից մը հարցումներ կ'ընէր իմ ստացած ամսականիս ն'լատամբր. այդ սուսը փրկից թէ ի'մ արժանապատութիւնս, և թէ նաեւ համբաւը այն վարժարանին որուն մէջ կը պաշտօնավարէի:

Ուսուցիչներու ստուարագոյն մասը անիբաւուած է ուրեմն. մեր հասարակութիւնը բնորոշող ցեղային բաղմաթիւ թերութեանց ամէնէն մեծն է ասիկա, և տարօրինակը սա է որ քիչեր միայն տկար բողոք մը բարձած են այդ անարդարութեան դէմ:

Այս տիսուր կացութեան պատասխանատուութեան մէկ մասը սակայն կը ծանրանայ նաեւ ուսուցչութեան վրայ: Մեր կրթուած դասակարգը վարակող անմիտ, անիմաստ, վիասակար վերացականութեանէն անմասն չէ մնացած նաեւ յոյն ինքն ուսուցչական մարմինը, ինքն ըլլալով այդ անպիտանութիւնը մեր մէջ քերող և ուսւացնողը: Տարիներ աւաշ, երբ Դալաթիոյ Խորհրդարանին մէջ ուսուցչական ժողովներ կը գումարուէին, Եւրոպայի զանազան մանկավարժական եղանակներու մասին վիճականութիւններ կ'ըլլային, Փէսթալօցի, Ֆրէօնէլ, Սրբնէր կը յիշատակուէին, Զինաստանցի, հելլէն, հւոմայեցի մանկավարժներէն սկսեալ: Այդ ուսուցչական դումարմանց միջոցին միայն մէկ ուսուցիչ գործնական մտքի տէր երեւաց՝ այդ վերացեալ բեմբասացները իրականութեան հրաւիրելով: Իր խօսքերը սակայն, պերճախօս՝ գեղեցիկ պարբերութիւններու մէջ խելպուեցան, նիւթականի խնդիրը այնքա՞ն անհրապոյը, անբանաստեղծական էր ուսուցիչներու այդ ժողովն մէջ:

Ուսուցիչներու ստացած ոզորմելի ամսականներու սպարագային վրայ եթէ բարդենք անկանոն վճարմանց խնդիրը, անիրաւ և կամ ոչինչ պատճառներու համբաւը ասկայն, պերճախօս՝ գեղեցիկ պարբերութիւններու մէջ խելպուեցան, նիւթականի խնդիրը այնքա՞ն անհրապոյը, անբանաստեղծական էր ուսուցիչներու այդ ժողովն մէջ:

տարին տասնըմէկ ամիս վճարելու ջանքերը, պիտի կրնանք եղբաշկացնել թէ՝ ուսուցչութիւնը արհեստներուն ամէնէն ստորինն է դրամական տեսակետէն, ուսուցչին աստագային, անոր ընուանիքին համար։ Ուսուցիչներու նիւթեական ներկայ կացութիւնը յայտնի, ամօթ մըն է մեր հասարակութեան համար։ ատիկա՝ իր ամէնէն օգտաւէտ աշխատողներուն իրաւոնքը չվճարելու անարդարութեան ամօթն է։ Իր այս անիրաւութեան ամէնէն վեասակար հետեւանքը կրազը ինք եղած է ամէնէն առաջ։

Ապագայ թշուաւութեան սպառնալիքը, և օրին մէկը իր սիրելիները հանրային վաղանցիկ գթութեան կարօտ ձգելու մղձաւանջը՝ շատ արժանաւոր ուսուցիչներ ատիսպած են հետանալ ուսուցչութեան ասպարէղէն, և կը ճանչնամ շատեր՝ որոնք ուսուցչութիւնը թողած օրերնուն իսկ աւելի լու վարձատրութիւն և աւելի հանգիստ գտած են ուրիշ ասպարէղներու մէջ։ Կը ճանչնամ բժիշկներ, փաստաբաններ, վաճառականներ, խանութպաններ, քահանաներ, նախկին ուսուցիչներ ամէնքն ալ, որոնք կեանքի անուշութիւնները կը վայելին կունակնին տաք, փորերնին կուշտ և ապագանին ապահով։

Լսկ այն ուսուցիչները՝ որոնք յամառած են մնալ այս ժլատ, ապերախտ ասպարէղին մէջ, չուղելով հրաժարիլ անոր շատ մը հրապոյըներէն, գիտակից անձնութիւնութեամբ մը կամ սխալ ըմբրունուած այլասիրութեամբ մը և կամ ինչ որ շատերուն համար աւելի ճիշտ է՝ չեն կրցած, պատեհութիւն չեն ունեցած ուրիշ ասպարէղ մը ընդգրկելու, օր մը ապահովաբար պիտի ըլլան ողորմութեան կարօտ, ինչպէս եղած են իրենց նախորդները, թերեւո առաւելագոյն կարողութիւններով օժտուածները։ Սյու ուսուցիչներուն ողորմելի, արգահատելի տեսքն է որ «վարժապետ ըլլաս» ի անէծքը ստեղծել տուած է մեր հոչակառոր երդիծաբանին, և մարդ վարժապետ ըլլալու է հասկնալու համար թէ՝ այդ անէծքը ո՞րքան, սոսկալի բան է։ Վայ եկեր է անոր նշաւակ եղողին։ Ամբողջ կեանք մը տեւող աշխատութենէ վերջ՝ խրճիթ մը անգամ չի կրնար շնորհ այդ անէծքին ենթարկուողը։

Սնարդար վարձատրութեան հետեւանքով՝ ուսուցչութիւնը եղած է տարամերժ ասպարէղ մը կոչնցեալներու համար, և մեր վարժաբանները եղած են, սոսուար մեծամասնութեամբ, սկիզբէն մինչեւ այսօր, այլանդակ հաստատութիւններ՝ որոնց իէ դուրս ելողները կազմած են այն աւանդամոլ, մոքով ու սրատով լուսաւորուելու անընդունակ հասարակութիւնը որուն մէջ սպրդած են առերեւոյժ, երեսկուկ զարդացումով խմաստակներ։

Ժամանակագրական մխալի մը տպաւորութիւնը ձգելու չափ յետամենաց այս կացութիւնը՝ ուր կը դանուի մեր հասարակութիւնը,

հետեւանքն է այն ապիրատ ժլատութեան որով կը վճարուի ուսուցչութիւնը։ Հասարակութիւնը կրնայ չվարձատրել ուսուցիչները ա'յնպէս, ինչպէս վայել է որ վճարէ։ ուսուցիչներն ալ իրաւունք ունին աչքերնին անկերու վարժարանէն դուրս, և առաջին պատեհութիւնն օգուտ քաղելով՝ անկէ մեկնելու անդարձ կերպով։ Մեր կրթական գործին կաղալուն միա'կ պատճառն է ասիկա։ Ուրիշ պատճառ փնտառողն համար կրնանք ըսել թէ՝ il cherche midi à quatorze heures.

Տոքթ. Անէմեան պէյ՝ իր ըրած ախտաճանաչութեան դարմանը եթէ տանի, ուսուցիչներուն եղած դրամական անիրաւութեան վերջ տալով, մեր վարժարանները բարեկարդած կ'ըլլայ հիմնական ու տեւական կերպով։ Այս խնդիրը չկարգադրած՝ իր կողմէն ո՛ւ և է ջանք, ո՛ւ և է անօրինութիւն ամուլ պիտի մնան։

ՍՈՒՐԱՐ

ԺՕՌԺ ՍԱՆ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՓԱՆՈՍԵԱՆ

Երեսուն տարի աւագ, մենք կին զրողներ չունեինք։ Զունէինք նաեւ կիներու վիճակին հետաքրքրուող այրեր։ Տակաւն ամիրայական բիբլոնումներով առգորուած այդ ատեններուն՝ կանանց կրթութեան, կանանց զարդարան խնդիրները պարզ բանդադուշանք կը նկատուէին։ Ազգը՝ զրեթէ ո՛չ մէկ չնորհքով աղջեկանց վարժարան ունէր, ուր կարելի ըլլար կիները իւ վիճակի դարձնել լուսադոյն և աւելի բանաւոր եղանակով մը կատարելու իրենց պարտաւորութիւնները՝ մարդկային ընկերութեան մէջ։ Կիւնը՝ այլապէս օգտակար աեսակ մը անասուն էր, և կամ պարզ հաճոյքի ու խնկարկութեան առարկայ մը։ Իր մասին՝ տարբեր խոէալներ չեն կաղմուեր բնաւ նոյն խոկ լուսամիտ նկատուող անձերու կողմէ։

Կարաւակետ Փանոսեան ոխերիմ հակառակորդ մը եղաւ այդ բմբոնումին։ Մաքանեցաւ անոր դէմ ո՛չ միայն իր զրով, այլ նաեւ դորձնականապէս, հաստակելով Ագապիան վարժարանը որ ժամանակին աղջկանց բարձրագոյն և ամենակատարեալ վարժարանը եղած է թրքահայոց մէջ։ Կարդալով իր յօդուածները կանանց մասին, մարդ կը մղուի հետեւցնելու թէ այդ արտակարգ մարդը քեւինիսաթ մը եղած է անանկ տաեն մը ուր գեռ նոյն խոկ ա'լ աւելի քաղաքակրթուած միջավայրերու մէջ կանանց իրաւանց պաշտպանութեան խնդիրը քմծիծաղով կ'ողջունուէր։

1876ին, ժօռժ Սանի մահը նոր առկիթ մը եղած է իրեն համար, կրկն այդ հարցը յուզելու։ Հրատարակելով Վիքթօր Հիւկոյի այն դամբանականը՝ զոր Պ. Բոլ Մէօրիս կարդացած էր ժօռժ Սանի դադաղին վրայ, Փանոսեան՝ անոր կցած է կարդ մը խորհրդածութիւններ, որոնք այսօր խել, հակառակ երեսուն տարուան անջրագետի մը, մեծ մասամբ ճշմարտութիւններ կը մնան։ Փանոսեան՝ նախաղէս թրքերէնի թարգմանած է Հիւկոյի այդ դամբանականը, և քանի մը օր վերջն ալ հրատարակած է նաև հայերէն թարգմանութիւն մը՝ Հրանտ Ասատուրի կողմէ։

Փանոսեանի խորհրդածութիւնները ներկայացնելէ առաջ, մենք նոյնութեամբ կ'արտագրենք այդ վերջին թարգմանութիւնը, որ թէ՝ աւելի դիւրըմբունելի կը դարձնէ նշանաւոր հրապարակագրին տեսութիւնները, և թէ մանաւանդ սքանչելապէս կը պատկերացնէ երեսուն տարի առաջ գրուած աշխարհաբարը, բարբարիկ ու անճանաչ լեզու մը՝ բաղդատմահը այս օրուան աշխարհաբարին։

* * *

Մի մեռեալ կ'ողբա՞ և մի անման կ'ողջունեմ։

Սիրած եմ 'զայն, հիացած եմ նորա վրայ, պատկառած եմ ի նմանէ. այսօր, մահի վեհ անդորրին մէջ կը դիտեմ ես 'զայն։

Կը չնորհաւորեմ 'զայն, զի մեծ է նորա գործը, և չնորհակալ եմ նմա, զի բարի է նորա գործը։ Կը յիշեմ թէ մի օր նամակ դրած եմ նմա։

Միթէ կորա՞ւ այս կինը։

Ոչ։

Սյազիսի բարձր էակներ աներեւոյթ կը վնին, այլ չ'են չքանար։ Ոչ միայն չ'են չքանար, այլ և գրեթէ կարելի է ասել թէ կ'իրանան։ Մի ձեւի տակ անտես մնալով, մի ուրիշ ձեւի տակ տեսանելի կը հանդիսանան։ Վսեմ այլակերպութիւն։

Մարդկային ձեւը մի ծածկոյթ է։ Նա կը դիմակաւորէ բուն աստուածային կերպարանը որ դադափարին է։ Ժօռժ Սան մի գաղափար էր. մարդինէն դուրս ելաւ նա, ուրեմն ազատ է այժմ. մեռաւ նա, ուրեմն կինդամի է այժմ։ Երեւեցաւ ասուածուհին։

Ժօռժ Սան մի եղական աեղ բանած է մեր ժամանակին մէջ։ Կան մեծ այրեր, սա է մեծ կինը։

Այս դարին մէջ, որոյ օրէնս է ֆուանսական մտքին յեղումը ի յանդ հանել և մարդկային յեղման ձեռնարկել, սեռերի հաւասարութիւնը անբաժան լինելով մարդկային հաւասարութիւննէն, մի մեծ կին հարկաւոր էր։ Պէտք էր որ կինը ապացոյց տար թէ կըրնայ ունենալ մեր բոլոր առնական ծիրքերը խոր հրեշտակային ծիր-

քերէն ոչինչ կորցունելով։ հզօր լինիլ և չը դադրիլ քաղցր լինիլէ։ Ժօռժ Սան այդ ապացոյցն է։

Պէտք է որ գտուի մի անձ որ պատիւ բերէ ֆուանսափի, քանի որ այնքան տրիչներ կ'անպատուեն զայն։ Ժօռժ Սան մեր դարի և մեր երկիրի պարծանքներէն մին պիտի լինի։ Ոչինչ պակսած է այս փառաւոր կինքն։ Նա մի մեծ սիրտ եղաւ Պառափէսի պէս, մի մեծ միտ Պալզադի պէս, մի մեծ հոգի Լամառդինի պէս։ Քնար ունէր նա իւր մէջ։ Այս դարին մէջ ուր Կառխողալտի հրաշներ գործեց, սա հրաշակերաններ հրատարակեց։

Անօպուտ է մի առ մի թուել այս հրաշակերտները։ Ի՞նչ հարկ յիշատակել ինչ որ քաջածանօթ է բողոք ժողովուրդին։ Ինչ որ կը նկարագրէ նոցա կարօղութիւնը, բարութիւնն է։ Ժօռժ Սան բարի էր։ ուատի և ատուեցաւ։ Հիացումը մի կրկնածածկոյթ ունի, որ է ատելութիւնը, և խանճը մի ներհակ կողմ ունի, որ է թշնամանքը։ Ասելութիւնը եւ թշնամանքը, պախարակել ուղելով կը դըրուատին։ Շչինը մի փառքի ազմուկ կը նկատուի առաջայ սերունդէն։ Նա որ դափնի կը կրէ, կը քարկուուի։ Մի օրէն է սա, եւ նախատների ցածութիւնը գովեռուսների մեծութիւնէն կը չափուի։

Ժօռժ Սանի պէս էակները հանրային բարէրախներ են։ Կ'անցնին նոքա, և, հազիւ անցած, նոցա թափուր թողած տեղէն առաջդիմութիւնի մի նոր իրացումը կը բարձրանայ։

Ամեն անգամ որ այս մարդկային հզօր արարածներէն մին կը մեռնի, կարծես թէ մի աղմկայոյդ թեւածում կը լսուի։ մի բան կը մեկնի, մի բան վրայ կը հանի։

Երկիրը երկինին պէս ունի իւր խաւարումները։ այլ երկիրի վրայ, որպէս եւ երկինի մէջ, կրկն երեւան կը դայ ինչ որ աներեւոյթ կը լինի։ Սին ջահը որ մի այր էր կամ մի կին և որ կը մարի այս ձեւին տակ, վերսախն կը վառուի դաղափարային ձեւի տակ։ Յայնմամ կը նշմարուի թէ ինչ որ մարած կը կարծուէր, անշէջ էր։ Այս ջահը կը ճառագայթէ աւելի քան երբէք։ նա այսուհետեւ անլբաժան է քաղաքակրթութիւնէն։ մարդկային ընդարձակ պայծառութիւնին մէջ կը մանէ։ կը զարդացունէ զայն։ եւ յեղումներու առողջարար նովը կը յուղէ զայն, այլ կ'աճեցունէ նորա լոյսը։ զի այն խորհրդաւոր շունչերը որք կեղծ նշոյնները կը մարին, ճշմարիս նշոյններին բորբոք կը տան։

Աշխատօղը մեկնած է, այլ իւր աշխատութիւնը կատարուած։ Էտկառ Գինէ կը մեռնի, այլ գերիշխան խմաստասիրութիւնը դուրս կ'ելնէ իւր տապանէն եւ, այդ տապանին բարձրէն, կը խրատէ մարդկային աղզը։ Միշէ կը մեռնի, այլ նորա ետեւ կը բարձրանայ պատմութիւնը ապագայի շափողը գծելով։ Ժօռժ Սան կը մեռնի,

այլ կը կտակէ մեզ կին էակի իրաւունքը, որոյ ակներեւ առաջ ցոյցն է նորա հանձարը։ Ահա այսպէս կը կատարելագործուի յեղումը։ Լամք մեռեալները, այլ հաստատեմք դէպքերը։ վերջնական իրօղութիւնները վրայ կը համնին այս դուռող ոգիններէն առաջնորդուած։ Բոլոր ճշմարտութիւնները և բոլոր արդարութիւնները դէպ մեզ կ'ուղղակին, և դա է ահա այն թեւածումը՝ դոր կը լսեմք։

Ըսդունիմք ինչ որ մեր հոյակապ մեռեալները կը յանձնեն մեզ երբ կը բաժնուին ի մէնջ։ և, դէպ ասլադայը դարձած, ողջունեմք, անխոռվ և խոռուն, այն մեծ դալուստները դորս այս մեծ բաժանումները կ'աւետեն մեզ։

Թարգմ. ՀՐԱՆՏ ԱՍՏԵՍՈՒԻՐ

Վ. Ի. Ք. Թ. Ո. Բ. Հ. Ի. Կ. Օ

* * *

Ահաւասիկ նաեւ կարապետ Փանոսիանի խորհրդածութիւնները զորս մեր բարեկամներէն փաստաբան մը թարգմանած է Թրքերէնէ։ Բնագիրը կը գտնուի Մանզումկի 3150 թուին մէջ (15 Յունիս, 1876)։ —

Վ. Ի. Ք. Թոր Հիւկոյի այս դամբանականին ամբոխն ուշագրաւ կէարսա է որ կը ցուցնէ թէ դիտունները, մարդկացին ընկերութեան օդտին և յառաջդիմութեան աշխատողները, միայն այրերուն վրայ մտածած են, հետեւաբար՝ միայն արական սեռին կրթութեան և զարդացման, միայն այրերու մէջ հաւասարութեան ոկզբունքին հաստատութեան փափաքելով բաւականացած են։ Սակայն այս ուղղութիւնը, այս աշխատութիւնը պակասաւոր էր. նկարին կէսը միայն պատրաստելու, գրքին կէսը միայն կարդալ գրելու պէս բան մը որ ճշմարտութիւնը կիսովին տեսնելու և ոգէտքին կէսը անուեսելու կը նմանէր։

Գիտունները, հազին թէ հիմայ կրցան զգալ ու հասկնալ ամբողջ ճշմարտութիւնը, ըմբռնել սէտքին լրութիւնը. դեռ նոր կրցան հասկնալ կնոջ յարդն ու պատիւը, ոյժն ու կարողութիւնը. դեռ նոր սկսան խոստովանիլ անոր իրաւունքը, պաշտպանել անոր յառաջդիմութեան գաղափարն ու հաւասարութեան սկզբունքը, քանի որ կիններն ալ, այրերուն պէս և գուցէ ա'լ աւելի, օդտակար կինան դառնալ մարդկային ընկերութեան։

Անյիշատակ ժամանակներէ ի վեր, վայրենի՝ կէս-քաղաքա-կրթուած և կամ քաղաքակրթուած մարդկութիւնը խեթիւ նայած է կիսոջ՝ ինչպէս օճի մը։ Ասոր արդիւնքը սա եղած է որ ինքնապաշտպանութեան զդացումէն մղուած կինը՝ իր տգիտութեան հետեւանքով՝ խարդախութեան, խաբէութեան, մոլութեան ու ցան-

կութեան դիմած է կուրօքն, և անուղղակի, գրեթէ առանց գիտնալու, իր վրէժը լուծած է, էրիկ մարդոց մէկ կողմէ շինածը միւս կողմէ քանդելով :

Հրէութիւնը մանաւանդ (Եւան ամբաստանելով թէ սատանայէն կամ օձէն խարուելուն համար Աղամն ալ իսաբեց և Դրախտէն արտաքսուելուն պատճառ եղաւ), շաս դէշ գեր մը տուած էր կնոջ, և զայն էրիկմարդոց նողկանքին, առելութեան, հետեւարար նաեւ թշնամութեան առարկայ գարձուցած էր : Քրիստոնէութիւնն ալ նոյն ճամրան բռնեց, և մինչեւ իսկ առաքեալներէն մէկը՝ կնոջ զարդացումը, ուսման ու գիտութեան մշակութեամբ պարապումը մնասակար դաւանելով, արդիւելու չափ առաջ գնաց :

Բայց ասկէ աւելի սխալ և անհեթեթ հաշխ մը չէր կրնար ըլլալ : Մէկ կողմէ տգիտութիւնը ամէն չարեաց մայրը ըլլալը ընդունելով, անոր դէմ պայքար կը մղէին և էրիկմարդուն զարդացման կ'աշխատէին, ու միւս կողմէ ալ, գիտութեամբ՝ կանխամտածութեամբ և մասնաւոր նորատակով, կ'ուզէին տգէտ պահել կինը՝ որ, իրը մայր, ամէն տան և ամէն պարագայի մէջ, սահմանուած է առաջին օրինակն ու խրատը տալու մանուկին :

Մարդիկ չեն կրնար դիւրութեամբ ընդունի ճշմարտութիւնը, որ երբեմն հարիւրաւոր ու հազարաւոր տարիներ քաշկուուելէ եւ քարկոծուելէ վերջ միայն ընդունելութեան կ'արժանանայ : Կնոջ իրաւունքին, խմացական կարողութեան ու զօրութեան, և հաւասարութեան խնդիրն ալ այսպէս եղած է : Հրէութիւնը եօթը հազար, և Քրիստոնէութիւնն ալ հազար եօթը հարիւր տարիներ վերջ հազիւ թէ կրցան ընդունիլ այս ճշմարտութիւնը :

Իրաւ է որ խմաստուն Եւրոպան երկու դարէ ի վեր գրադէտ կիներ վայելած և երբեմն գիտնական կիներ ալ տեսած է, բայց չէ կրցած դիւրութեամբ աղատիլ հազարաւոր տարիներու ընթացքին արմատացած նախապաշարումն, ու մինչեւ մօտ ատեններս կարեւորութիւն չէ տուած այս ճշմարտութեան : Հիսոյ միայն, մարդիկ սկսած են ըմբռնել, ընդունիլ ու պոչտպանել այդ ճշմարտութիւնը, ինչ որ այս ԺԹ, դարուն մեծագոյն փառքերէն մէկը կրնայ նկատուիլ :

Ինչպէս ամէն նոր ու կարեւոր յաւաջգիմութիւն Ամերիկայէն կը սկսի, այնպէս ալ կնոջ իրաւանց և հաւասարութեան գաղափարը առաջին անդամ՝ Ամերիկայի մէջ ծագեցաւ : Ամերիկացիք ո՛չ թէ միայն կնոջ ամէն տեսակ գիտութիւններ սորվեցնելու օրինակը ընծայեցին աշխարհի, այլ նաեւ, — ժամանակը եկած համարելով, — այլերուն հաւասար քաղաքացին իրաւունքներու ալ մասնակից ըրին կինը, ինչպէս կը կարդանք լրագիրներու մէջ : Փառք

ու պատիւ ուրեմն Ամերիկայի, քանի որ՝ հակառակ տրուած աշխատութեանց՝ այս տարի ալ Լոնտոնի մէջ չկըցան հասնիլ այդ նպատակին:

Համայն աշխարհ կը յամառի այս մասին կատարեալ տգիտութեան մէջ մնալու, և այդ պատճառաւ անթիւ վնասներու կ'ենթարկուի: Կնոջ վերագրուած բոլոր դատապարտելի արարքներուն պատասխանատութիւնը այրերու վրայ կը ծանրանայ, քանի որ այրերը՝ կինը արհամարհած ու խոր տգիտութեան մէջ պահած են, և այսպէսով պատճառ եղած են ու կ'ըլլան որ կինը տգիտութեան և նախապաշարժան կաթը ջամբէ մարդկային ընկերութեան:

Բայց, ինչպէս ըստնք, եկած հասած է ալ ժամանակը, մերկացած է նաև այս ձշմարտութեան արձանը, և լոյսի, հաւասարութեան ու արդարութեան կուսակիցները տրամադրիք ըլլալով անոր առջեւ երկրպագելու, աստուածային տնօրինութիւնը ժօռժ Սանի պէս կիներ երեւան կը բերէ որպէս զի հրաւեր կարդան աշխարհի, և տգիտութեան ու յամառութեան քունով թմրածները արթնցնեն:

Ժօռժ Սան Թրանսա ծնոթ է 1804ին, և 28 տարեկանին իսկ մկնած է փայլիլ գրականութեան մէջ: Իր մահը որ տեղի ունեցաւ յունիս ամսոյ 8ին (1876), խոր ոուդի մէջ կը թողու ո'չ միայն Թրանսան՝ որուն ազգային փառքերէն մէկն էր, այլ նաև այն բոլոր ժողովուրդներն ու անհամաները, որոնք գիտեն գնահատել արժանիքն ու կարողութիւնը, և անոնց յարդանք ընծայել կարենալու չափ յառաջդիմած են: Հանդուցեալը շատ նիւթերու վրայ գրած, շատ վէպեր արտադրած, միշտ մաքուր բարոյականը քարոզած էր, և մինչեւ վերջին ատենաներս գրիչը երբեք չէր ձգած:

Կը յուսանիք թէ ա'լ պիսի ընդունուի կնոջ՝ այրերուն հետ հաւասարապէս ուսման ու դիտութեան մէջ զարդանալու կարող ըլլալուն սկզբունքը, քանի որ կին մըն էր ժօռժ Սան, որ արդէն ամենամեծ հեղինակներու շարքին բարձր դիրք մը կը դրաւէ, և քանի որ այս դիրքը ընդունելու չափ զարգացման տէր բաւականաչափ մարդիկ կը դանուին այսօր:

Այս առթիւ պարտք կը համարինք քանի մը խօսք ալ մեր հասարակութեան ուզգելու:

Արդ, կարելի՞ է արդեօք յուսալ որ ժօռժ Սաններ համնին մեր կիներէն ալ, որոնք եւրոպական նորաձեւութիւնը, մանաւանդ բոլոր դէշ նորաձեւութիւնները, շռայլութիւնը, մոլութիւնը, թերթեւարոյութիւնը, փասակար բարքերը անմիջապէս ընդօրինակելու, և զեղիսութեամբ՝ ունայնամութեամբ, շաղակրատութեամբ ու բամբասանքով ժամանակամարդ ըլլալու մասին եղջերուի մը չափ արագավազ են, ու տակաւին կրիայի մը չափ անդամ չեն շարժիք՝ զարդացման ու կրթութեան տեսակէտով:

Բայց ներողութիւն, մենք սխալ ըսինք. մեր ամէնէն իմաստուն ու զարգացնալ դասակարգին դաշավարը՝ աղջկանց համար մի՛ միայն պարզ գրել կարդալով մը բաւականանալով, անոնց էաւ պէս խոհարարութիւն և գերձակութիւն սորվեցնելուն մէջ կը կայանայ եղեր. իբր թէ՝ կանանց սեռին էական պարտքը խոհարարութիւն, գերձակութիւն, մանկատաճութիւն, տունը աւելել սրբել, գուլպայ, հիւսել կարկուել է եղեր. իբր թէ Հայ կիները տակաւին այդքանն ալ չեն գիտեր եղեր, և թէ եւրոպացի կիներուն պէս նորպիտի սորվին եղեր:

Զարմանալին այս է որ ամէն երկրի և ամէն ժողովուրդի աղքատ դասակարգերու կիները, իրարմէ աւելի կամ նուազ տարրերութեամբ, գիտեն այդ բոլոր բաները: Ուրիշ ամէն աղջիներու մէջ եղածին պէս, մեր աղջին մէջ ալ, աղջիներու պղտիկ թիւ մը միայն, և ան ալ ունեւոր դասակարգէն, դալրոց կը յաճախէ, որով հասարակութեան ախնկալութիւնները կանանց վիճակին փոփոխութեան մասին՝ ունեւոր դասակարգին աղջիները միայն կրնան պսակել: Եւ սակայն, ախներու է թէ հարուստ ընտանիքներու աղջիները երբեք չպիտի զիջանին այդ պահանջուած գործերէն և ոչ իսկ մէկը ընելու, սա գերազանց պատճառաւու որ նոյն իսկ համեմատապէս նուազ բարեկեցիկ ընտանիքներու մէջ, տան սպասարկութիւն ընելը, մինչեւ անդամ զաւկի կաթ տալը, ամօթ ստորնութիւն, աղքատութեան նշան կը համարուի: Եւ արդէն, անոնց ամէնուն տունն ալ կը գտնուի խոհարար մը, ծառայ մը կամ սպասուհի մը, և տան տիրուհիներն ու օրիորդները ամբողջ օրերնին արդուզարդով, զեղիսութեամբ, ասոր անոր վրայ շաղակրատելով կը սպասեն, և կամ ծոյլ ծոյլ կը նստին, կը յղփանան, և սպոյմաներ կը սարքեն մի՛ միայն դրամ ծախսելու համար:

Այս այրերը որոնք վարժարաններու մէջ աղջիներուն միայն տնտեսագիտութիւն, առողջարանութիւն, կերակուր երեխել, հագուստ ձեւել կարել և պարզութիւն սորվեցնելով բաւականանալու պէտքը բարձրածայն կը քարոզեն ու կը պահանջեն, այս այրերը, գէշ ըսել չըլլայ, առողնու և ոչ իսկ մէկը գործադրել չեն տար իրենց աղջիներուն, քոյրերուն, կիներուն ու մայրերուն: Ծնողհակառակը, վիճակնին ներէ կամ ոչ, կրկին ծառաներ ու սպասուհիներ կը վարձեն, և հատը 30-40 կանգուննոց կրօն ու մատուսէ շրջադարձատներ, թիկնոցներ ու ճիճիշի պիճիշի գլխարկներ, ևն. շինել տալու համար ոսկիներ կը ծախսեն, զանոնք կուռքի պէս կը դարդարեն և անկիւնը բազմեցնելով իբր կուռք կը պաշտեն...

ՃԱՄԱՏԱՅԵՑ

Թիմ քամ, թիմ քամ, առուն և,
Կեանին ողողուած է յոյսով.
Այզուն ճանանչն ուկիէ,
Կ'օծէ ճակարը խըռով.
Անուշները զիշերուան
Դեռ ստիխ մեջ կը հեւան:
— Թիմ քամդ արազ՝ ո՞ւր այդպէս,
Զիս կը տանի ըշտապաւ,
Աչքը դեռ նո՞ր բացուեցաւ,
Երազու ինչո՞ւ կ'ընդմիջես:

Թիմ քամ, թիմ քամ, կու օր և,
Ի՞նչ շուն կ'ըլլայ ժամն անհետ.
Դեռ իմ հոգիս կը սիրէ
Ժպտի, խայտալ այզուն հետ.
Նայուածքը յէ՛ կշտացած
Արշալյոյովի, ո՞վ Ասունած:
— Թիմ քամդ արազ՝ ո՞ւր այդպէս
Զիս կը տանի ըշտապաւ,
Դեռ նո՞ր ճանանցայ կեանին անբաւ,
Տենչերս ինչո՞ւ կ'ընդմիջես:

Թիմ քամ, թիմ քամ, իրկուն և,
Դեռ կ'ընթանաւ անընդհատ.
Ես յոգձեցայ յաշէի
Այս ճամբային փրշտառաւ.
Կեանիսին արեւն, ո՞վ Ասունած,
Կը յոնարհի սմզունած:
— Թիմ քամդ արազ՝ ո՞ւր այդպէս
Զիս կը տանի ըշտապաւ,
Սիրոյ դեռ սիրս և ծարաւ,
Հանգիստ իմչո՞ւ կ'ընդմիջես:

Թիմ քամ, թիմ քամ, զիշեր և,
Չորսիս պատած է խառար,
Աչքերս եւ յոնչ սպասեէ,
Մեկնող այզուն՝ որ չի զար . . . :
Լուսեղ ծըւկն մ'երազի
Հոն, մուրին մեջ կը յածի,
Այլ ո՞ւր է սկրն, ո՞ւր յոյսեր,
Եւ ո՞ւր կեանին բոյն, աւա՞ղ.
Թիմ քամդ արազ կամ դանդաղ,
Հնչումդ ա՞լ զիս չի յուզեր . . . :

ԱՐԴԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ՀՐԱՇՔՆԵՐ

ԲՐՈՒ. ՃՈՆ ՔՈՒԽԻՔԸՆԹՈԶԻ ԳԻՒՏԸ

Ա.

Ամերիկային, տարօրինակութիւններու այդ աշխարհին, ամէն օր նոր գիւտի մը լաւաղոյն մեթոսին կիրարկութեան արձագանգը կը լսուի: Մի՛շտ նորութիւն և սովորական մեթոսներէ խուսափում, — ա՛յս է ահա Միացեալ-նահանգներու նշանաբանը: Տեսդու մրցում մը, ամէն ասպարէզի մէջ յառաջդիմութու պէտքը, ու գերազանց գործունէութեան մը արդիւնքները՝ նորութիւններու և կատարելագործութեանց երկար չարք մը կը գծեն իրենց եահեւէն: — ձարտարարուեստը, օրէ օր հսկայ զարդացման մը կը համար չնորհիւ սուեղծող ու միշտ լաւաղոյնը գանելու հետամուտ Ամերիկացին: Վաճառականութիւնը, և իրեն հետ դրամական գործունութիւններու վրայ հիմուած բոլոր ասպարէզները, մերս կապելով առնչութիւն ունին նորութեան և յառաջդիմութեան սկզբունքին հետ, որովհետեւ յարածուն գործունէութեան թափն ու անխուսափելի մրցում մը, տենդու քայլերով կը հետեւին ամէն ձեռնարկներու ու կը զլեն կը տապահեն ամէն անոնք որ չեն կրնարժամանակի սղիին հետ հաշտուիլ: Գիտութիւնները՝ նոյն հետքը ունին, և յառաջդիմութեան նոյն պարաւառիչ մեթոսներուն կը հետեւին: Գիտուն մը պէտք է որ՝ նորութիւն մը հրապարակ հանէ և կամ բնութենէն նո՞ր զաղանիքներ խլէ, ապա թէ ոչ՝ գործնական արժանիքէ զուրկ կը նկատուի իր գործունէութիւնը:

Նո՞յն զրոշմը կը իրենց իրենց վրայ նաեւ արհեստաները: Նո՞ր կատարելագործուներով, նոր հրապոյններով ներկայանալու են՝ որպէս զի փառասէր ու անյագ Ամերիկացին ճաշակի գոհացում գտնէ: Վերջապէս՝ Ամերիկեան կեանքի ամէն վուլերուն մէջ, սկսելով ընտանեկան յարկէն, դպրոցական շրջանին և գործնական կեանքի ամէն ասպարէզներէն՝ յարածուն գործունէութեան և կատարելագործութեան ձգտումը՝ մարմնացած է կարծես, իւրաքանչիւր Ամերիկացիի երակներուն մէջ, որուն ամէն մէկ ձեռնարկը, տարօրինակութիւն մը պիտի թուէր մեղի, քանի որ այդ տեհնդոսեռութեան վարժուած չենք:

Ամերիկեան դաստիարակութիւնն էր որ ներարկեց այդ ձրդտունները, բայց Ամերիկեան հանհարը՝ կրցա՞ւ կատարելագործել նաեւ մարդկային արարածը, այն բարդ մեքենան որ դարերէ իվեր՝ է՛ն խորհրդաւոր և անլուծելի հանդամանքներով ներկայացած էր պատմութեան առջեւ: Այսինքն՝ երբ մէկ կողմէ, ճարտա-

բարուեստը և մարդուն ուշադրութիւնը դրաւող բոլոր ասպարէզ-ները փոփոխումներու, կատարելագործութեան կը դիմեն չարունակ մարդուն չնորհիւ, ինք՝ ստեղծով զլ այդ շարժումներուն, յաջողեցաւ ինքզինքը բարոյալէս, մտաւորապէս և ֆիզիքապէս կատաւ բելագործելու մեթոս մը գտնել, որով կարենար ազատիլ զինքը կաշկանդող բարոյական մոլութիւններէն և մտաւոր տկարութիւններէն ու ժառանգական այն, աղէտալի հակամիտութիւններէն՝ ու բոնք օրէ օր իր ամկումը կը փութայնէին:

Ասոր մէջ կը կայանար բուն հարցը՝ որուն առջեւ կանգ կ'առանէր պահ մը Ամերիկացին, մտահոգութեամբ։ Սակայն՝ այս հրատապ խնդիրը անմիջական լուծում կը պահանջէր, պէտք էր ո և է եղանակով լուծել զայն՝ որպէս զի գոհացում ստանար խուզարկուոգիի աէի Ամերիկացին հետապնդումը։

Արդարեւ շատ կնճռոտ և բարդ էր այս ուսումնասիրութիւնը։ Հաւատալի՛ բան էր որ դաստիարակութեան գործը այնքան դիւրանար, չարերը՝ բարի և բարիները՝ իրենց կարգին լաւագոյն մարդեր դառնային, բաղդատաբար շատ կարճ ժամանակի մը մէջ։ Մինչդեռ ներկայ դաստիարակութեամբ՝ սերունդներու առաջնական զարգացումով միայն կարելի կ'ըլլար իւրացնել մարդկացին բնութեան լաւագոյն արրքերը։ Կարելի էր ուղեղի գործունէութիւնը այն աստիճան զարգացման մը ընդունակ դարձնել որ տկարամիտները՝ տաղանդաւոր անձերու կարգը անցնէին ու սրբագրուէր և զիւրանար դաստիարակութեան գործը՝ որ նոյն իսկ մանակալարժութեան օգնութեան իսկ տակաւին շատ թերի կը մնար։ Պէտք էր մեթոս մը գտնել, որով կարելի ըլլար լնութեան իմացական անհաւասար բաշխումը՝ դարձանել, բնականէն չար ծնած անձերը ուղղել, և բժշկել այն մոլութիւններն ու բարոյական ախտերը՝ որոնք մարդկային սերունդին գոյութեան կը սպառնային։

Խիստ շահեկան ըլլալով մէկաեղ՝ անհամեմատ դժուարութիւններ կը ներկայացնէր այս հարցը, երբ լուծումը նկատի առնուէր, սակայն ամերիկեան միաքը չընկրկեցաւ, դիտե՛ց ու քննեց անոր ամէն վուլերը, — յարատեւ յետախուզութիւններով, — և վերջապէս, դարերէ ի վեր առկախ մնացած այս խնդիրը՝ շատ դոհացուցիչ կերպով լուծուեցաւ։ Այս գործին յաջողութեան ամբողջ փառքը՝ Բրօֆ. Ճօն Տընքըն Քուիքընսոզի կ'իմնայ։

Ո՞վ է Բրօֆ. Քուիքընսոզ, և ի՞նչ մեթոսներով յաջողեցաւ սպակել իր գործը։ Ակնարի մը նետենք նախ իր կինսագրութեան վրայ։ — Բրօֆ. Ճօն Տընքըն Ամերիկայի ներկայ լաւագոյն թիբերէն մէկը կը կազմէ, աղդեցիլ անձնաւորութիւն մը որուն ձայնը մեծ կշու տնի։ Մանկավարժ, հոգեբան և դիտուն մը՝ որ միեւնոյն

առեն ջղային և մտաւոր հիւանդութիւններու նշանաւոր մասնաւ գէտ մըն է : Բրօֆ.ը պատոմական այն լնուանիքին զաւակն է՝ ուրու տան վրայ պարզուած է առաջին ամողամ Միացեալ-Նահանգ- ներու դրօշը : Տոգթ. Քուիքընալոզի մեծ հայրը՝ ձօրճ Քլինթըն, Ամերիկայի նաւատորմին մէջ երկար տարիներ իսրու վիրաբոյժ ծառայած է, և կեանքին վերջին շրջաններուն Նիւ-Եորք փոխադրուելով, 1858ին մեռած է : Ուրճ Բէյն Քուիքընալոզ, Բրօֆին հայրը՝ իրաւագիտութեան տօգթոր էր (Լ. Լ. Ռ.) և նշանաւոր դրա գէտ մը՝ որ հեղինակած է զանազան կարեւոր գործեր : Անոր զաւակը Բրօֆ. Ճօն Տընքըն Քուիքընալոզ, մարդկային կեանքը յեղաշրջելու կոչումը ունեցող այս մեծ անձնաւորութիւնը, 1864ին Քալըմպիա համալսարանը կը մանէ՝ ուրկէ չորս տարիէն շրջանաւարտ կ'ելլէ առաջին համդիսանալով, ու 1871ին, նոյն հաստատութենէն կը ստանայ նաև արուեստից վկայեալի տիտղոսը . 1868ին Նիւ-Եորքի բժշկական համալսարանի դասընթացքին կը հետեւի ու չորս տարիէն ընթացքը բոլորելով՝ կը ստանայ բժշկութեան տոգթորի վկայական : Քիչ ատենէն, Քալըմպիա համալսարանին նաև խաղահը՝ տոգթ. Պարնըրոտ, կը հրաւիրէ զինքը նոյն հաստատութեան մէջ, ճարասասանութեան և պատմութեան ճիւղերը ստանձնելու, ուր կը սկսի աւանդել նաև բնախօսա-հոգեբանական կամաւոր գասեր ալ, ինչպէս նաև տասը տարի ուրիշ խիստ կարեւոր հաստատութիւններու մէջ, հոգեբանական շիջըններ կուտայ անընդհատ : 1881ին հօրը կանխահաս մահը կը ստիպէ զինքը թողուլ ու սուցչական ասպարէցը, որովհետեւ ստիպուած էր, հօրը հեղինակած դրական և դասական գիրքերու նոր ապագրութիւնները հրատարակելու : Բայց 1884ին դարձեալ կը հրաւիրուի Քալըմպիա համալսարանը, ուր՝ կը դասախոսէ գրականութեան և Անգլ. լեզուի ճիւղերը . 1891ին ճարասասանութեան Բրօֆ. կը կարգուի նոյն հաստատութեան մէջ : Վերջապէս, 1894ին իր հրաժարականը կուտայ, սկանելով հանդերձ իր Բրօֆ.ի տիտղոսը : Յետոյ կը վերատանձնէ իր բժշկական գործունէութիւնները և այս շրջանէն՝ կը սկսին իր նշանաւոր ուսումնասիրութիւնները՝ որոնք այնքան աղմուկ պիտի հանէին : Բրօֆ. Քուիքընալոզ, իրեն մասնագիտութիւն ըրած էր ջղային և մտաւոր հիւանդութիւնները : Ամաւնները, բժշկութիւն կը կատարէր նիւ Հէմբշայրի իր ընդարձակ հիւանդանոցին մէջ, որ գեղածիծաղ բնութեան հրապոյրներովը շրջապատուած է :

Բրօֆ.ը իր ամրող կեանքը շրջանին մէջ՝ յամառ և տոկուն աշխատող մը եղած է : Իր բաղմազքաղ ժամերուն մէջ՝ պարապած է նաև գիտութեամբ և դրականութեամբ : Հեղինակած է քսանէ աւելի դրական, դիտական և պատոմական ընդարձակ հիւանդանոցին մէջ, որ գեղածիծաղ բնութեան հրապոյրներովը շրջապատուած է :

բութիւններ, որոնք խորունկ հմտութեան մը արդիւնքն են։ Իր ո՞նք խիստ սահուն է և վերջին աստիճան գրաւի։ Զկա՛յ իր երկրին մէջ նշանաւոր գրական, գիտական կամ բժշկական ընկերակցութիւնը անհրաժեշտ կամ կածառ մը (academy) որ իր անդամակցութիւնը անհրաժեշտ պէտք մը չնկատէ, մանաւանդ հիմայ ուր Բրօֆ.ին գործը նոր գարագիւխ մը բացած է մարդկային տարրին առջեւ։ Անոր մեթոսները այնքան կենսական շահեկանութիւնն մը ունին որ՝ չարիքը, թշուառութիւնը և մոլութիւնները ներկայացնող գրեթէ բուլոր հակամիտութիւնները՝ կը զսպեն ու կ'անհնատացնեն։ Բրօֆ.ին գործը լաւագոյն եղանակիը կը կազմէ բարքերը աղնուացնելու և մարդուն իմացական կարողութիւնները զարդացնելու մասին։

Այս նշանաւոր Ամերիկացին բժշկութիւնը հիմուած է՝ մադ-նկսական հոգեբառժութեան (Hypnotism) որուն չնորհիւ։ կարելի եղած է բժշկել գինուլութիւն, անբարոյականութիւն, մտային անկարողութիւն, յիմարութիւն և բոլոր այն հիւանդութիւնները, որոնք բարոյական, մտային ու չղային զասպակարդին կը վերաբերին։

Բրօֆ. Քուիքընսլովի գործին ունեցած մեծ նշանակութիւնը աւելի ցայտուն եղանակով լուսաբանելու համար, նախ կարդ մը բայցատրութիւններ անհրաժեշտ կը դաւնան, մտքին ու մարմնին իրարու հետ անհեցած յարաբերութեանց մասին։

Մինչեւ հիմայ, առողջաբանները, բնախօսները և բնդհանուր առումով՝ մարդուն ուսումնասիրութեամբը զւաղող անձերը՝ հետեւեալ բանաձեւը ընդունած են, թէ «Առողջ միտք մը առողջ մարմնի մէջ կրնայ իր գոյութիւնը պահպանել»։ Բայց տակաւին չատքիչերու ուշադրութիւնը գրաւած է սա իրողութիւնը թէ առողջ ու զօրաւոր միտք մը, լաւ ուղղութեամբ՝ շատ աւելի հրաշալի և տեւական աղղիցութիւն մը կ'ունենայ մարմնին գործունէութեան, քան մարմնու՝ մտքին վրայ, նոյն իսկ տկարակալմ և վատառողջ պատեանի մը մէջ գտնուելով։ Այս խորհրդածութիւնները ուղղակի մտքին կամ մարմնին գերակշռութեան խնդիրը կը թելագրեն, ու մենք, առանց միսուելու առողջ մարմնի մը ընծայած առաւելութիւնները, որոնց օժանդակութեամբը միաքը դիւրաւ պիտի կատարէ իր բարձր պաշտօնը, պիտի ընդունինք մաքին գերազանցութեան տեսութիւնը՝ բացատրելու համար կարդ մը նոր իրողութիւններ։

¶.

Պատմական ակնարկ մը մեծ անձերու կենսագրութեան վրայ, արդարեւ բաւական պիտի ըլլայ համոզելու զմեզ այս տեսութեան ձևարտութեան մասին։ Փորձենք ։ Եաւսկին դարերու կրօնական

մեծ մարտիրոսները ուրկէ՞ կը ստանային իրենց սկզբունքին մէջ յարատեւելու կարողութիւնը, կրօնական այն հիանալի տոկունութիւնը որ արհամարնել կուտար՝ նոյն խիլ մահուան արհաւիրքները։ Խորհրդաւոր ներշնչում մը չէ՞ր առաջնորդեր արգեօք անոնց քայլերը։ Ամէն ժամանակիներու մէջ, մեծ խոհանուերու հետամուտ անձերը ինչպէ՞ս կը յաջողէին իրականացնել այն բարձր գործերը՝ որոնց շարժափիթները խորհրդաւոր քօղերու տակ ծածկուած էին։ Ո՞վ կը ներշնչէր անոնց այդ թելազրութիւնները։ Գիտունները՝ աեւեռուն գաղափարի մը կառչող այդ հսկայ անհատականութիւնները՝ պիտի կրնացին արդեօք նոր գիւտերու արշալոյաց աւետել, եթէ երբեք ներքին բնազդ մը չմղէր, չքաջալերէր իրենց յամառաշխատութիւնը, որ տաժանելի շրջաններու յաջողութէ մը ետքը միայն՝ իրական արդիւնքներով պիտի պսակուէր։ Վերջապէս մարդկային ընկերութիւնը քաղաքակրթելու և աւելի լաւացնելու կոչման ծառայող մեծ բարերարները ինչպէ՞ս պիտի յաջողէին յեղաշրջել կետնաքը և նոր ուղղութիւններ կազմակերպել՝ եթէ երբեք մեծներու յատկանիշը եղող խորհրդաւոր մղում մը, անծանօթ գլուղում մը չվարէր իրենց քայլերը դէպի առաջ, հակառակ անհամար խոշնդուաններու։

Ա՛րդ, բոլոր այս նշանաւոր անհատականութիւնները ուրկէ՞ կը քաղէին իրենց անդիմազրելի ոյժը, այն բարոյական կորովը և մոտածման այն բարձրութիւնը՝ որ առանցքը կը կազմն մեծ մըտքերու գործունէութեան։ Ինչպէ՞ս կարելի պիտի ըլլար բացատրել անոնց զոհողութեան շարժափիթն ու յաջողութեան գաղանիքը։

Մարդկային միտքը, առանց կանգ առնելու այս հարցերուն առջեւ, իր հիացումը կը յայտնէր, և մեծ թիբերու կարողութիւնները «համճար» անունով կ'որակէր, առանց սակայն յաջողելու անոնց մտային հորիզոններուն բարձրութեան թափանցելու։ խիլ բաղդատաբար աւելի յանդուդն և փառասէր անհատականութիւններ՝ կամքի և յարատեւութեան գիտակից ջանքերով կը փորձէին մեծ թիբերու գրաւած բարձրունքները պահապատճառաբար, կը յաջողէին խել անոնց փառքի գափնիներէն մաս մը։

Դարե՛րէ ի վեր կրկնուող այս տեսարանները, վերջապէս լուրջ ուսումնասիրութեան առարկայ դարձան։ Եւ մարդկային խուղարկու միտքը՝ անդգալաբար ջանաց թափանցել զինքը շրջապատող երեւոյթներու ներքին խորհուրդներուն։ Ընդհանուր փորձերէ ետքը, ընդունեց որ առողջութիւնը թէեւ յաջողութեան պայման մընէր, սակայն մարդուն կորովը և անոր կենսական ոյժը պէտք էր միայն մտքին վերագրել։ Բայց ասով ալ չէր բացատրուեր հրատապւ խնդիրը։

Հանձարները, իրենց բարձրութեան մէջ, մակասացած երկնաշահներու հրապոյրովը կը մագնիսացնէին միայն մարդկային միտքը, իսկ ամբովը, վա՛րը, աշխարհի տափակութիւններուն մէջ կը թաւալէր շարունակ: Մոլութիւնները, կեանքի աղստառութիւնները, ժառանգական չար հակումները և մարդուն միաբը կաշկանդող բուլոր տկարութիւնները՝ անոր արժանապատռութեան և բարձր կոչումին կը սպառնային, ցաւագին տպառորութիւն մը արթնցնելով, ու ինք՝ իր տկարութեան գիտակցութեամբը, կը մտածէր թէ արդեօք իրեն և այդ հեռաւոր հականներուն միջեւ վախաղարձ յարաբերութիւններ կամ նոյն կարողութիւնները գոյութիւնն չո՞ւնէին. իսկ եթէ կարողութիւններու հաւասար բաժին մըն ալ, իրենց իրաւունքն էր, ինչո՞ւ ուրիմն իրենք զրկանքի ննջարկուած են:

Այս խորհրդածութիւնները հակառակ իրենց ազգած դառն յուսախափութեան՝ կրկնուեցան մարդուն մաքին մէջ, մինչեւ որ հիբնօթիզմը գիտական աշխարհին ուշադրութիւնը գրաւեց իր տարօրինակ երեւոյթներով՝ որոնց հիմը կը կազմէր մարդուն մէջ երկու եսի կամ կրկնակ անձնաւորութիւնն աեսութիւնը (Duplex Personality), այսինքն՝ իւրաքանչյւր անհատի մէջ՝ երկու գոյութեան սկզբունքը, իրենց որոշ կազմակերպութեամբն ու ձգտումներով:

Հիմնօթիզմը, յոյց տուած էր անոնց պաշտօնները: Առաջին եսը կամ բարձր եսը, մեր մէջ գտնուող եւ Ս. Գրքին Աստուածային պատկերը խորհրդանշող երկնային կայծն է, անոր ներկայութեամբ միայն՝ գիտականապէս կարելի է բացատրել և ընդունիլ հոգիի անմահութեան գաղափարը: Այս եսը ամէն մարդու մէջ գոյութիւն ունի, ա՞ն է որ կ'աւանդուողէ բարձր խորհուրդներու, Աստուածային ներշնչումներու և մեծ խէճալներու իրականացման: Անոր բարոյական ոյժերը անհուն են, և զարգացման ընդունակութիւնը անուանման է. ա՞նա այս բարձր եսն է որ՝ մեծ անձնաւորութիւններու գործունէութեան խարիսխը կազմած է. անով միայն կարելի պիտի պլար լուսաբանել մեծ գործողներու ներշնչումներն ու խորհրդաւոր յարատեւութիւնը:

Երկրորդ եսը կամ սոլորական եսը մեր ամենօրեայ յարաբերութիւններուն մէջ, մեր մտածումները ձեւող գոյութիւնն է, ա՞ն է որ՝ կը վարէ մեր գործերը ինչպէս նաեւ ներքին գործարաններու պաշտօնները. անո՛ր աղղեցութեամբն է որ՝ կ'արտայայտուին մեր բոլոր տկարութիւնները և բարոյական անկարգութիւնները: Ու նկատի պէտք է առնել թէ դաստիարակութիւնն մինչեւ հիմայմիմիայն այս երկրորդ եսին կոչում ընելով է որ ջանացած է բարձրացնել և աղնուացնել մարդը, ինչ որ, հակառակ մանկավարացնել

ժութեան ջանքերուն, իր անյաջողութիւնը վճռող պատճառներէն մէկը դարձած է:

Այս տեսութիւնները տակաւին գիտական աշխարհին չհաղորդաւած՝ հիմնօթիզմը ուսումնասիրովները դիտած էին որ ի բաց առեալ իր «տարօրինակ երեւոյթները», անիկա կը ներկայանար հիւանդները բժշկելու իբրև լաւադոյն եղանակ մը, առանց դեղի գործածութեան: — Յաջորդական հետազօտութիւններէ ետքը, ստուգուած, ճշդուած իրողութիւն մը կը դառնար հիմնօթիզմով կատարուած բժշկութիւնը՝ մարդուն զործարանական հիւանդութիւններուն (functional deseases) ինչպէս՝ ջղային ամէն տեսակ տկարութիւններ, ծովախտ, գլխու պտոյտ, մարսողութեան՝ չնշաւութեան, արեան շրջանի, պնդութեան և ծայրայիշ արտաշնչութեան պէս հիւանդութիւններ:

Բրոֆ. Քուիքընպօզ, իբրև մասնագէտ ջղային եւ մտաւոր հիւանդութիւններու, և իբրև խորադնին հոգեբան, խորունկ ուշադրութեամբ կը հետեւէր հիմնօթիզմի ստացած զանազան փուլերուն, և ինքն ալ՝ իր կարգին կը փորձէր անոր միջոցաւ՝ առանց դեղի կատարուած բժշկութիւններ, կատարեալ յաջողութեամբ:

Արդ, երկար ուսումնասիրութիւններէ ետքը, ի՞նք է որ կը յաջողի առաջին անդամ լուսաբանել մարդուն մէջ գոյութիւն ունեցող երկու եսերուն բարոյական դերերն ու պաշտօնները, և 1898-99ի ձմեռուան մէջ նոր խորհուրդ մը կը յղանայ. — Հիմնօթիզմը՝ իբրև բարոյական և մտաւոր վերածնունդի միջոց մը գործածելու գաղափարը: Խոկոյն կը սկսի փորձի, զարմանալի յաջողութեամբ՝ կը բժշկէ մոլի, ապականած և տկարամիտ անձերը: Քիչ ատենէն, իր փորձերուն արդիւնքը դիտական աշխարհին կը հաղորդէ, տարօրինակ ցնցում մը յառաջ բերելով ա մէն շրջանակներու մէջ (*):

Այս պահուս, Նիւեօպքի մէջ՝ Բրոֆ. Քուիքընպօզ կը զբաղի բարոյական և մտաւոր ու ջղային հիւանդներու բժշկութեամբ, առանց դեղի: Իր վերջին յաջողութիւնները աշխարհի ամէն կողմը այնքան արագ արձագանդ դտած էին որ՝ ամէն տեղերէ իրեն՝ դիմողները՝ լեզէրններ կը կազմին: Բրոֆ. ը հիւանդ կամ առողջ մարդերու բարձր եսը կ'արթնցնէ, կ'օժտէ զայն ուզուած ո՛ և է կարողութեամբ, այնպէս որ փորձի հնմթարկուողը՝ ինքզինքը բոլորովին նոր մարդ մը կը կարծէ, տարբեր անձնաւորութիւն մը կը զգայ, անհունապէս զօրացած ըլլալով բարոյական և մտաւոր յատկութիւններով, բարձր եսին երկնային սլացքին տակ...

Բրոֆ. Ճօն Տընքընի գործը երկու ճիւղ կ'ընդգրկէ. — Ա. Բու-

(*) Hypnotism in Mental and Moral Culture; By Prof. John Duncan Quækenbos.

ժում ո և է բարոյական հիւանդավթեան և Բ՝ ներշնչում՝ ո և է բարոյական և մտաւոր կարողութիւն արթնցնելու նպատակով։ Առնոր դիմող մարդ մը եթէ ծայրայեղ ամչկոտութենէ կը տառապի, փորձի ենթարկուելով տարօրինակ համարձակութիւն մը կը ստանայ, իսկ յիշողութիւնը տկար մէկը՝ սրամտութիւն։ Բրօֆ.ը մեշամաղձու, յունեաես, և խելագարելու տրամադիր անձերուն կորով և լաւատեսութիւն կը ներարկէ, ո և է արհեստի մէջ առաջնակարգ դիրք դրաւել ուղողին՝ յաջողութեան անհրաժեշտ աղդակիները կը սորվեցնէ։ Վերջասօնէ՛ գրական տաղանդ, արուեստագիտական ճաշակ, աւելւտրական յատկութիւններ ու մարդուն փառասիրութեանը (ambition) (1) արժանացող կամ անոր օգտին ծառայող էական պահանջումները կատարելապէս կ'արթննան և կը բողոքին ենթակային մէջ, Բրօֆ.ին մողական ազդեցութեան տակ։

Անոր ձեռք բերած արդիւնքները այնքան անհաւատալի են որ թերեւս այս տողերը կարդացողները սկեպտիկի ժպիտներ արձակեն։ բայց երբ համոզում գոյացնեն որ քանի մը հաղար անձերու վրայ կատարուած փորձերէն ետքն է որ Բրօֆ.ը իր հետազօտութեան արդիւնքը զիտական աշխարհին հաղորդած է, գրապէս հաստատելով իր տեսութիւններուն իրականութիւնը, այն ատեն թերեւս բուռն հետաքրքրութիւն մը յաջորդէ սկեպտիկ ժպիտներու։

Ի՞նչ մեթոսներու կը հետեւի Բրօֆ.ը՝ ակնարկուած արդիւնքները ձեռք բերելու համար։ Դժուար պիտի ըլլայ այս հարցումին երկու բառով պատասխանել. բայց փորձենք։ Բրօֆ.ը դիտած ըլլալով որ բարձր եսը զարմանալի կերպով ընդունակ է գերազոյն կարողութիւններու, և թէ՝ այդ ընդունակութեան տրամադրութիւնը ո՛ եւ է մէկուն մէջ արթնցնելու համար մագնիսացընելու, այսինքն՝ արհեստական քունի վերածելու է ենթական՝, այս պատճառաւ՝ բրօֆ.ը նախ կը մագնիսացնէ իրեն դիմողը, այդ վիճակին մէջ բարձր եսը կ'արթնցնէ, որ, իր կոչումին ինքնագիտակցութիւնը կ'ունենայ անմիջական կերպով. յետոյ կ'օժտէ զայն գերազոյն ընդունակութիւններով։ Բրօֆ.ը՝ անոր ուղղելով խօսքը՝ ազդու, բայց համակրելի եղանակով կը բացատրէ իր թելադրած կարողութիւնները, կը վա՛ռէ զայն աղնիւ ձգտումներով, որմնք վայրկենապէս կը տպաւորուին, և յետոյ երբ ենթական իր արուեստական քունէն արթննայ՝ նոր մղումներ, և իրեն տրուած թելագրութիւններուն (suggestion) տիրապետութիւնը կը զգայ՝ ինչ որ վերածնունդ մը կ'աւետէ։

(1) Անզլ. իմաստով։

Այսպէս թելաղրուած մարդուն բարձր եսը բարոյական և հոգեկան յատկութիւններով կ'օժտուի: Բայց ասիկա միայն մոլութիւնները արմատախիլ ընելու միջոց մը չէ, այլ հոգիին անմիջական թոթալումը՝ թերութիւններէ և իր սլացքը կասեցնող մուլութիւններէ, որուն կը յաջորդեն բարոյական կեանքի մը ամբողջ կորովի ու լաւագոյն տարրերը:

Ենթական՝ մաքնիսատկան քունէն արթնալին ետքը՝ Ինքնակնաքը բարոյական մթնոլորտով մը շրջապատուած կը զգայ, երկնային շունչ մը կարծես կը բարձրացնէ անոր կեանքը, ու երջանիկ՝ իր սլացումին մէջ, կը սաւառնի այս բարձունքները՝ ուր հրեշտակները կը բնակին: Անոր համար՝ ներչնչումի աղդակիներ կ'ըլլան կամքը, բարոյական կորովը, յառաջդիմութիւնն ու աղնուութիւնը: Արդ, այս իրողութիւններուն հանդէս՝ ո՞վ պիտի կրնար զսպել իր սքանչացումը հիբնօթիզմի բարոյական և մտաւորական դերին նկատմամբ, որ մարդուն կեանքը օրհնութեան վերածելու կոչումը ունի:

Օ Լ Ի Ա

Կ Ր Լ Ա Ն Տ Ա Կ Ա Ն Ե Բ Գ

Յու այսերեղ կը շառագնին կարմիր վարդին զեղն ու բոյր,
Ու զընացքի կը նսեմնայ քերենութիւնն այծեամին.
Լանցըդ կ'ունի զերդ ովկեանին ձիւն փրփուր,
Ու յու տեսիկ կը զինովնամ, ո'վ իմ սիրոյ դիցուիին:

Մազերդ ճանանչ, այցերդ սիրոյ են երկին,
Դեղզկուիիներ կոչեն իրենց դիցուիին.

● Քարնեկէն մինչ ամենի

Նսեմ դդեակն Պարնեկի,

Դուն ամենէն յնապէն ես, ի'մս Քարալին:

Յու մըպիտը կ'արքուն սիրս ու եռիքինը համակ,
Ու մենաուր եր կը խոկամ կը հրճուիմ յու յուշեր ես.
Խոռվայոյզ յունիս մէջ դո'ւն ես ընկերը, ո'հ, սինակ,
Բայց չեմ գտներ քեզ իմ յովը եր կ'արքնամ վշտակէ:

Ու կ'ողբար ես զիշեր, ցերեկ միշտ լըոին,
Կը հառաջեմ ժեզի համար տղիւազին.

Ահ, բոդ մեռնիմ յու սիրավառ

Լանցիդ վարած ես անդադար.

Փարիս, ապրիմ կեանք մանուշ, ի'մս Քարալին:

Ո՞հ, յու տեսլը, յու ժրպիտը, յու փափկուրիւնդ անմեկին,
կուզեմ վայ' լել, կ' ղամակ շահել հրապոյները անյազ.

Ու մեր գեղջուկ տանիքին տակ, եզերքն անուշ առուակին
Թող ծծղբայ մեր սուրբ սիրոյն ծիածանը խողուրանց:

Տեղ կը սպասէ սիրատենչիկ իմ հոգին.

Դարձան շողեր քաւուտին մեջ կ' աղօսին:

Բայց իմ սիրու միշտ պիս' մնայ

Ամուր կապուած յու սըրտիդ, ահ . . .

Ու պիս' տրոփէ տեղ համար, իմս Քարալին:

(Թարգմ. ՄԱՆԻ ԻՕՆ)

Է Օ Ճ Ե Ն Կ Ի Ր Ի

ԳՈԼԵՁԱԿԱՆԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ

II

Մոսպըրդ Գոլէճի ընկերական ներքին կեանքը, ուղղակի ներ-
շնչուած ամերիկեան սկզբունքներէ, դիւրատար ու համակիր շըր-
ջանակ մը կը սուեղծէ ամէն նոր ուսանողի շուրջ որ դիտէ ինք-
զինքը յարդել տալ, որ ձեռներէց է և անձնուէր, հոգ չէ թէ ա-
նիկա բոլոր այդ յատկութիւնները իր հետ կը բերէ ընկերական
շատ աննշան խաւէ մը: Դասակարդային խտրականութիւնները
այստեղ քիչ անգամ երեւան կուգան, և ամէն անգամ ալ նշաւակ
կ' ըլլան հեգնանքի ու հալածանքի, այնպէս որ սովորական երե-
ւոյթ մըն է տեսնել ընկերային հակոռնեայ աստիճաններու վրայ
գտնուող այլազգի երիտասարդներ, որոնք թեւ թեւի և գլուխ
դլիսի կ' ապրին այն մտաւորական հրաշալի կեանքը, զոր ուսանու-
ղական շրջանը կը սուեղծէ:

Դիւրին է մակարերել թէ Թումիկ՝ իր ընկերոջ հետ որքան
մեծ զարմանքի մէջ ինկաւ իր գոլէճականութեան առաջին օրե-
րուն, երբ ընդհանուր հետաքրքրութիւն մը արթնցած տեսաւ իր
աննշան անձնն շուրջ: Այդ հոյակապ չէնքին մէջ ուր ինքնիրեն
բացուող գուռներ ու պատուհաններ կային, ուր ճազատ գանկով
և բարսի հասակով բռօֆէսէուներ կ' երթային կուգային, և ո-
րուն մինչեւ իսկ դասի կոչնակը իր եկեղեցին զանգակէն քառա-
պատիկ աւելի մեծ էր, ինչպէս կ' ըլլար որ ինքը, խեղճուկ գա-
ւառացի, այդ աստիճան կարեւորութիւն կը ստանար: Հարուս-
տի գաւակներ, փոխանուակ արհամարհելու զինքը, բարեհամբոյր
եղանակով մը կը խօսէին իրեն հետ, և ամերիկացի դասատուներ
շնորհակալութիւն կը յայտնէին ամէն անգամ որ դասը արտասա-
նէր: Մինչեւ այն օրը՝ իր ճանչցած վարժարանական կեանքին հետ

ինչ հակապասկեր, Տէ՛ր Աստուած : Այլեւս հիմայ՝ թուժիկ ամօռին կը կարմրէր ամէն անդամ որ միտքը կ'իշնային իր դպրոցին տղեղ բարգերը, իր իսկ հեղինակած հայհոյանքներն ու անառակ խաղերը, և Դոլէծի ընդհանուր բարոյական մինուլորտին մէջ իր մօտաւոր անցեալին բոլոր աղտեղութիւնները, սպիանալով և թանձրացեալ յիշատակի մը վերածուելով, մօրացած ճահիճներու պէս կ'երեւային հիմայ, որոնց մէջ նորէն չխորասուղուելու համար հաղար զգուշութիւն կ'ընէր թուժիկ :

Եւ յաջողեցաւ : Մէկ տարիէն թուժափեց իր արտաքին անհրապոյր երեւոյթը, գառակիցներան չափ շիք «մըսմըր» մը եղաւ, ու իր բնականէն օժտուած մարմնին չնորհալիութեամբը նոյն իսկ նախանձ շարժել սկսաւ : Մտաւորական զարգացման հետ միաժամանակ՝ վարժարանը տուաւ իրեն բարձր դասու զաւակներուն հետ վարուելու և ասլին զիսութիւնը, ու երբեք հին օրերու փոշելից կեանքին վերադառնալու մտածումը չպաշարեց իր գլուխը : Պատաւ հօրաքոյրը իր շահու զրած զրամագլիւէն մաս առ մաս կը ծախսէր թուժիկին հագուստ, զիրք եւ առօրեայ պէտքեր հայթայթելու համար, թէպէտ ամէն անդամ դրամ տալուն, ինքնիրենը կը արտնչար որ ինչո՞ւ իր զաւակը ձրիարար Գոլէճ առնողները սա միւս ծախքերն ալ չէին ըներ : Բայց այս տրատոնիջը շուտով կը խեղդուէր այն երանաբեր մտածումէն թէ օր մը լիուլի պիափ վարձատրուէին իր զոհողութիւնները :

Դասերուն մէջ ալ թուժիկ հաւասարապէս յաջող ընթացք մը սկսած էր ունենալ : Ուսման ճաշակը, միջոց մը բնագդային ձըգտումներէ խաթարուելէ վերջ, նոր թափով մը երեւան ելած էր, ճիշդ այն տունկերուն պէս, որոնք ձիւնի մահատիպ ծածկոյթին տակ անհետ ըլլալէ ետք, յանկարծ կը լուլլոյթին ու կը բուրեն, երբ այլեւս վերագտած են իրենց կենսականութեան անհրաժեշտ եղող հիւթը : Հայերէն լեզուի և մատենադրութեան դասերուն մէջ մանաւանդ այնքան յաջող գտած էին զինքը որ, իրը «հայկաբան» մատով ցոյց կու տային : Այս անժամանակ հոչակաւորումը եթէ մասամբ վերագրելի էր թուժիկի աղդային վարժարան մը գէշ աղէկ յաճախած ըլլալուն, միւս կողմէ ուղղակի հետեւանքն էր այն ողորմելի տղիսութեան որուն մէջ կը մնային հայ ուսանողները, հիմնական ոչ մէկ ծանօթութիւն ստանալով իրենց տոհմային լեզուին ու գրականութեան վրայ : Հակառակ Գոլէճի Վարչութեան զծած բազմակողմանի ծրագրին, հայ ուսանողը առ հասրակ շատ վախտ ծանօթութիւն մը կը ստանար իր հին թէ նոր մատենադրութիւնէն, որուն ոգին, էական մասնայատկութիւնները, դարագլուխները և գլուխ դործոցները բացատրող, ընդլայնող

մարդ չկար այդ այնքան հոյակապ չէնքին մէջ : Տրուած դասերը անունի և թուականի չորութեանց շուրջ կը դառնային և այս կերպով կ'ըլլային ամէնչն անհրապոյր զբաղումները : Եղնիկին կամ Փաւստոպին ինչ տեսակ մատենագիր մը ըլլալը բացատրելու համար, ուսուցիչը՝ հուետորական շարժուձեւերով կ'ըսէր .

— Սա՛ մեծութեամբ և ոս հասուութեամբ զիրք մըն է, դեղին կողքով, կաշեկաղմ . . . :

Եւ ուսանողները, մեծ ու պատիկ, կը խնդային այս այնքան դիւրին ծանօթացման վրայ . . . :

Այս գայթակղեցուցիչ յայտնութիւնները կը թարմանային և կը շեշտուէին ամէն անդամ, երբ իր նախնական կրթութիւնը աղգային վարժարանի մէջ ստացած հայ ուսանող մը կը մտնէր Գոլէճ . այսինքն՝ երբ միականիներ գուրսէն գալով կոյրերու բազմութեան մէջ մեծաւոր կը հաչակուէին :

Թումիկ՝ որ արդէն իր օրինական կարդէն երեք կարդ վերի դասարանին հետ կ'առնէր հայերէնի դասերը, առաջին անդամ զարմանքով անդրադարձած էր այս պարագային վրայ : Յետոյ, կամաց կարաց, աւելի տարօրինակ երեւոյթներու հանդիսատես ըլլալով, վարժուած էր ընդհանուր ուղղութեան, ինքն ալ միւսներուն պէս սկսած էր առանց հայերէն դաս պատրաստելու դասարան երթալ, երբեմն ալ խմբովին բնաւ դասի չերթալ, մէկ խօսքով՝ հայերէնի ուսումը ժամանակի աւելորդ վասնում մը նկատել :

Երբեմն ալ կը պատահէր որ ուսանողները օգտուելով իրենց ուսուցչին քնատ վիճակէն, պատգամաւորութիւն մը կը զրկէին ներս, դասերնին սպատրաստած չըլլալին յայտնելու համար, և չատ դիւրաւ թոյլուութիւն ստանալէ վերջ սերտողութեան սրահը կը վերադառնային : Եւ այս պարագային, աշակերտներուն զգացած ուրախութենէն աւելի՝ տեսնելու արժանի պատկեր մըն էր պատուելին գոյունակ ու զուարթուն կերպարանքը . թաւշապատ բազկաթուուին մէջ մոկստ կատուի պէս թաղուած՝ և ոտքերը ջղաձգօրէն երկարած, աչքերը կիսալսուի եւ աղօթելու ձեւ առած, անիկա հեշտ երաշանքներով կ'օրորուէր ամրող ժամը, հոգին խորէն փառաբաննելով այս Տէրը, որ եօթանասուն և եօթն անդամ ներել կը պատուիրէր, մինչդեռ ինքը դեռ այդ ամիս հազիւ եօթն անդամ ներած ու ձամբու դրած էր իր աշակերտները . . . : Քրիստոսի պատուիրանները, զոհողութեան և անձնուրաց գործունէութեան այդ մեծ Առաքեալին խօսքերը ոչ մէկ տեղ թերեւս այնքան յօդուտ անձին մեկնուելով հիանալի շահաստաններ դարձած էին, որքան Գոլէճի կարդ մը դասարաններուն մէջ :

III

Հինգ երկար տարիներ գլուխեր դացեր էին այն օրուան վրային, երբ Թումիկ Թաշտէլէնեան կը մտնէր «Վերի դպրոց»ը—ինչպէս կ'անուանուէր Ռոպըրդ. Գոլէճ՝ առ հասարակ բոլոր դիւղացիներէն։ Այդչափ ժամանակամիջոցի մը մէջ Թումիկի ապրած ուսանողական կեանքը առանձին նշանակութիւն ունեցող ոչ մէկ դրուագ պարունակելուն՝ չպիտի դանդաղինք անոր վրայ։ միայն անցողակի յիշատակել կ'արժէ այն երկու կուռանուման վիճաբանութիւնները, զորս ըրած էր երկու ուսուցիչներու հետ, առաջինը ընդդէմ Ամերիկացի բրօֆէսէօրի մը, անոր կարգ մը քմահաճ արարքներուն համար, իսկ երկրորդը՝ հայերէնի դասատուին հետ, որ օր մը այլ ևս չհանուլուրժելով Թումիկի գրաւոր թէ բերանացի հեղնանքներուն, իր մասին Տեսչութեան բողոքելու սպասնալիք ըրած էր։ Այս երկու նշանատախտակներէն զատ՝ ոչինչ կը տեսնուէր իր ուսանողական երկար արահետին վրայ՝ պայքարի մարդը յատկանչող։ և ասիկա, չնորհիւ այն հաշտարար վարժունքին, զոր հայերէնի ուսուցիչը սկսած էր ցոյց տալ կեղծաւորաբար, Թումիկին մէջ մարտնչող ոյժի մը ստուերը նշմարելով։ ի՞նչ պէտք կար ինսդիր հանսելու և Գոլէճի վարչութեան ուշադրութիւնը հրաւիրելու անանկ իրողութեանց վրայ, որոնց յայտնութիւնը կրնար անհաճոյ հետեւանքներ ունենալ ամէնուն համար ալ։ լաւագոյն էր չողոքորթելու և անհայիւ կերպով գովելու ուղղութիւնը, որուն չնորհիւ բարոյապէս կը ակարահար դեռասի ընդդիմախօսը, յանուն ծշմարտութեան մզուելիք ու է պայքար կը կորսնցնէր իր նշանակութիւնը, և աւանդական կարգուսարքը նորէն կը մնար իր լճացած վիճակին մէջ։ Մի՛ ըսէք թէ անձարակ կ'ըլլան Տիրոջը ծառաները։

Թումիկ՝ իր ինքնամփոփման մտածկոտ ժամերուն՝ կ'անդրադառնար իր բարոյական անարիսնութեանը վրայ, որով այնքան դիւրաւ տեղի տուած էր չողոքորթութեան հոսանքին առջեւ, անիկա կը խորհիւ հիմայ թէ ինչպէս նիւթական աշխարհի մէջ, բարոյական կեանքի մէջ ալ մարդկութիւնը կառավարող պայմանները յար և նման են։ Ահաւասիկ, կ'ըսէք, կրթական խոշոր ափտղուներով և տարածուն համբաւներու տէր մարդիկ, որոնք անխղճահարութեամբ կը գողնան մեր ժամանակը, մեր գանկերուն մէջ կը լեցնէն ինչ որ անօգուսն է և ձանձրացուցիչը, որոնք կը շահագործեն մեր անդիտակցութիւնը, կը շահագործեն մեր դրամը... դրամը, բայց ոչ, ի՞նչ դրամ, գոնէ ինք չէր կրնար բողոքել յանուն դրամի։ չէ՞ որ ինքը երախտաւորեալ մըն էր, Գոլէճի վարչութեան մէկ պաշտպանեալը, որ վայրի տունկի մը պէս լեռնէն

փրցուած ու բերուած էր նրբաբոյր ծաղիկներով լեցուն ջերոցի մը մէջ։ Կը մոտածէր թէ արդեօք աւելի ջիղ և յամառութիւն պիտի կարենա՞ր դնել իր մարտնչումներուն մէջ, երբ իր ճակատագրին տէրն ըլլար ամրողջովին, առանց զողդալու հեռաւոր սպառնալիքի մը ստուերէն «դուն մեր զրամո՛վը դաստիարակուեցար» պուացողներուն։

Ու անզգալարար, նորէն Թումիկի յիշողութիւնը կ'երթար կառչիլ իր նախմական կիսավայրենի կեանքին, ուր բարոյական հոգերը այսքան տիրական չէին գոնէ։ Աչքի առջեւ կը բերէր այն համայնապատկերը զոր դիտեր էր Ս. Սանդուկասի իրիկուն մը, լերան բարձունքէն, Սարդիսին հետ գողօնը բաժնած պահուն. կը յիշէր թէ իր խոռվայոյզ հոգին ինչպէ՛ս հանդարտեցուցած էր այն չքմեղանքով թէ աշխարհի վրայ ճարպիկը բնականօրէն պիտի զգեանէ անձարակը ու դայն պիտի վարէ ուղածին պէս։ Իր ժամանակն ու կարողութիւնները անօդուտ կերպով վատնել առող այդ ուսուցիչները ինչո՞վ կը տարբերէին ծովասուզող ճայերէն կամ այլուրին պաշարը աւարող մրջիւններէն. չէ որ ասոնք՝ Գիշիքական պահանջքի և միւսները բարոյականի անուան տակ կը նպաստաւորուէին պարզապէս իրենց անձնական գերակշիռ ոյժէն կամ աղդեցութիւնէն։ Հինգ տարի առաջ ինքն էր ուրիշին սեպհականութիւնը իւրացնողը, որովհետեւ աւելի ճարպիկ էր ուրիշներէն. այսօք՝ բարոյական աշխարհի մէջ տկար ու դիմադրելու անկարող մտաւորապէս իրմէ աւելի զօրաւորներ եկած էին ձնչել իր վրայ և վատնել իր բարոյական ոյժը։

Թումիկի նորափթիթ գանկէն ժայթքող այս տաք վարդապետութիւնը, զոր անմկա իր գասընկերներուն առջեւ կը պարզէր միամորդէն, իր քով մեացած միակ վրէմի զէնքն էր. իր ատած դասատուններուն արարքները հասարակ կենդանիներու գործերուն հետ նոյնացնելը անհուն գոհունակութիւն մը կը պատճառէր իրեն. անիկա, յաճախ իր վաղեմի ընկեր Սարդիսին հետ կը խօսակցէր այս նիւթին վրայ, կ'ընդլայնէր իր գաղափարը և օրինակներով կը պարզաբանէր զայն, մինչ Սարդիս, քառակուսի դլուխ, իր վիզը կ'օրօրէր մեքենայօրէն, հաւանութիւն տալու պատրաստակամութեամբ, բայց նիրքնապէս կը զգար թէ Թումիկին այդ գաղափարային վերասլացումը այնքան օտար կը մնար իր մտքին, որքան անիմաստ գտած էր անոր բլուրն ի վար խոյացումը, Ս. Սանդուխտի նախատօնակի մը իրիկունը, երբ թաչունի և պտուղի պաշարը իրեն թողլով, յանկարծակի մերկնած դացած էր։

ԴԱՐՈՒՄ ԼԱԽԱՏԵՍՈՒԹԻՒՆԸ

ԾԵՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ «ՄԱՀՈՒԱՆ ԲՆԱՉԴՐԸ»

Պ. (*)

Դիտուած է որ շատ մը ծերունիներ, արդի ժամանակիս մէջ նոյն իսկ, 120, 140 և մինչեւ 185 տարի ապրած են (Սէս Միւնկօ անուն անձը՝ Կլասկովի մէջ՝ այս տարիքին մէջ մեռած է) և մինչեւ ցմահ պահած են իրենց մտաւորական կարողութիւններն ու իրենց մրարմույն ոյժը (**): Ասոնք բացառութիւններ, բնականէն չեղող երեւոյթներ չեն, որպէս կը նկատէ ի. Ռէյ-Լանգէսթը, զանոնք հսկաներու կարգին մէջ դասելով: Այդ օրինակները պերճախօսորէն կը հաստատեն թէ ախտաբանական ծերութեան քոյլ կա'յ բնախօսական ծերութիւն մը, որուն ընթացքին՝ մարդկային գործարանաւորութիւնը կանոնաւոր կերպով կը գործէ, իր կարողութեանց մէջ հաւասար համեմատութիւններով: Ծերութեան և իր ախտաբանական երեւոյթները բարեփոխելու միջոցներուն գիտական ուսումնասիրութիւնը, անտարակոյս պիտի նպաստէ կեանքը աւելի երկար եւ աւելի երջանիկ դարձնելու: Բայց բնախօսական ծերութեան եւ բնական մահուան ա'նքան հազուադէպ երեւոյթները ուրիշ բան մըն ալ կը սորվեցնեն մեզի, մահուան բնազդը, որ ուրիշ բան չէ բայց եթէ կեանքի բնազդին վերջին զարդացումը, ուղղակի կատառած շառունակուրիւն մը, երկու զիրար չօշափող ծայրեր՝ որոնք շրջանակ մը, ամբողջութիւն մը կը կազմին, ինչպէս պտուղը որ շատ հասուննալով կ'իյսայ ու կը չորնայ, շըրջանակ մը կը գծէ ծառին ուռճած կէտին հետ: Բայց բնական մահն ու, անոր իր հետեւութիւն, մահուան բնազդը լուսարանող անհրաժեշտ մանրամանութեանց պէտք է զիմենք, ցոյց տալու համար բոլանդակ բանաւոր և հզօր լաւատեսութիւնը Բասթէօնի աշակերտին:

Ի՞նչ բանի մէջ կը կայանայ բնական մահը: Բնական մահուան բացատրութիւնը, ըստ երեւոյթին՝ բաւական ինձուոտ կը ներկայանայ, անոր համար որ անիմա շա'տ հազուադէպ երեւոյթ

(*) Տես «Ծաղիկ», թիւ 14:

(**) Հանոյէր կը հաստատէ թէ Հին Կտակարանին մէջ յիշուած Մաքուսայան ոչ թէ 969 տարի ապրած է այլ 242, այդ ժամանակին մէջ ամէն մէկ եղանակ՝ այսինքն ամէն երեք տարի, տարի մը հաշուուելով, որով այս մեծ տարբերութիւն մը չի տեսնուիր այդ տարիքին եւ ներկայ ժամանակին մէջ հաստառած ամէնէն երկար տարիքին միջև: Ծննդոց Գրեկն անդին միայն, Գիրք Թուոցէն սկսեալ, տարին նոյն է մեր տարւոյն հետ:

մըն է նոյն իսկ կենդանական աշխարհին մէջ . հետեւապէս անոր հոգեբանական մանրամասն ուսումնասիրութիւնը՝ գերազանցօքէն բարձր ու շահեկան ուսումնասիրութիւն մը պիտի ըլլար :

Գործարանաւորութեան մէջ երկու դասակարգի բաժնուած տարրեր կան . 1. անհատական կեանին, անձնական զիտակցութեան ծառայող տարրեր որոնք աղնուագոյն՝ բարձրագոյն տարրերն են, այսինքն վերին անհատական կեանքը վարող ջղային կեղրոնները . ասոնք, որոշուած ժամանակամիջոցն մը վերջ, չեն կրնաւ նորոգուիլ, վերգոյացուիլ (se régénérer). ասոնք կեանքի որոշուած շրջան մը ունին, անհարժեշաօրէն և անդուժելիօրէն ենթակայ են մահուան եւ, եթէ խուսափին ալ յանկարծադէպ կամ ախտարկեալ բուռն մահէ մը, անպատճառ անդառնալիօրէն վերջ կը գանեն բնական մահուամբ : 2. Սերեղագործութեան ծառայող վերարտադրիչ բջիջները, այսինքն ձուիկները՝ էգին քով, ու սերմերը՝ արուին քով, որոնք «քջային հոգի» մը ունին՝ չէկէլի բացատրութեամբ՝ զոր կը փոխանցին իրենց մորձաւորմամբ ծնյուցած նոր սերունդին : Անմահ հոգիով մը օժտուած տարրեր կը կրենք ուրեմն մեր գործարանաւորութեան մէջ, բայց ատիկա երրե՛ք ենթադրել չտար մեր գիտակից հոգւոյն անմահութիւնը : Մէջնիքով, շատ իրաւամբ, կ'ըսէ թէ հակառակ անոր որ մանուկը, ծնկէն առաջ, շատ մը հոգեկան յատկութիւններով օժտուած է իր սաղմնային վիճակին մէջ, ու կարող է մէկ քանի զգայութիւններ կրելու և շարժումներ կատարելու, հակառակ անոր որ, յղութեան վերջին երկու ամիսներուն, կը կրէ շօշափելիք, ճաշակելիք եւ, մինչեւ աստիճան մը, տեսանելիք ալ (*), մայրը ո'չ մէկ կերպով կրնայ գտուել՝ զգալ այդ հոգին ու նոյն իսկ չգիտեր թէ մէ՞կ թէ երկու սաղմնային հոգի ունի արդանդին մէջ : Ինչպէս որ չե՞նք զգար նախորդ գլուխին մէջ մեր նկարագրած ուսող բջիջներուն (plagocytē) յարատեւ պայքարը մեր գործարանաւորութեան վրայ արշաւող մանրէներուն դէմ, հակառակ անոր որ այդ բջիջները զգայական և շարժուն տարրեր են որոնք protozoaire թիւրուն համապատասխան հոգի մը ունին : Մէկ խօսքով, կարելի է ըսել թէ գործարանաւորութեան մէջ ինչ որ սերունդին կը ծառայէ, ինչ որ տեսակի մը հոգւոյն (principe) կը ձգտի, անմահ է, փոխանցական և անկորնչելի, բայց ինչ որ գիտակցական անհատին կը ծառայէ, դատապարտուած է մեռնելու անդառնալիօրէն (**) : Արդ, այս սահ-

(*) Այս հատատումը կը բաղէ Մէջնիքով, Բոկենի Die Seele des Kindes (Մանուկին Հողին, 1884) զորէեն:

(**) Այս հատատումը աւելի կը պատճենի զարգացած գործարանաւորութեանց: Կենդանական աշխարհին աստիճաններէն որքան վար իջնեն, կը տեսնենք թէ

մանման համեմատ, պէտք պիտի ըլլար վնտուել բնական մահ ըս-
ռած երջանիկ հրեշտակը միմիայն գիտակցական եսին ծառայող
ջղային բջիջներուն մէջ, քանի որ մահը, բնական թէ ախտավա-
րակ, կը շահագրգուէ միայն և միայն մեր եսը, մեր անձնական
գիտակցութեան առանձին ոլորտը, և քանի որ մեր սերնդագոր-
ծութեան տարրերուն անմահութիւնը անտարքեր է մեր եսին հան-
դէպ, ու գիտակցական ջիղ մը, զգայելի ճաւագայթ մը չ'երկա-
րաձգեր մեր անձնական գիտակցութեան անձուկ կամարին վրայ:
կը հետեւցուի թէ մեռնող անհատի մը մէջ ջղային կեդրոններուն
բջիջներն են որ կը մեռնին նախ և իրենց ջնջումով տեղի կռւան
գործարանաւորութեան միւս տարրերուն մահուան: Այս վերջին-
ներուն, այսինքն գիտակցական եսէն դուրս՝ սերնդագործման
տարրերուն փացումը անհատին մէջ բեկալան է, յետոյ կատարուած.
զօրութենապէս՝ ըստ ինքեան գոյութիւն չունի ան. անիկա գոր-
ծարանական յիպուած մըն է և ո'չ թէ օրէնք մը. բնութեան կամ-
քէն դուրս՝ մեր գիտակցութիւնը սահմանափակող, մեր եսին ան-
ձուկ ոլորտը յայտորոշող մարդկային շարժում մըն է: Մեր ոչ-գի-
տակցութիւնը կազմող տարրերը չե՞ն որ մեռած են այդ շարժու-
մով այլ մեր եսը կազմող խորհող մեքնականութիւնը:

Մէջնիքոփ, ցոյց տալու համար թէ բնական մահը ա'յնքան
գոյութիւն ունի որքան անբնական՝ չհասունցած (կարելի չէ
տարրեր բառ գործածել) մահը, իրը հրաշալիօրէն պայծառ օրինակ՝
մէջ կը բերէ միօրեայ կոչուած միջատներուն կեանքը: Այդ միջատ-
ներուն մէջ Palingenia virgo անունով ճանչցուածներն են որ ամէ-
նէն աւելի իր ուշադրութան տուարկայ կը դառնան: Բարիդի
շրջակայքը, ձենորսները լաւ կը ճանշնան այս տեսակը զոր իրենք
«manner» կը կոչեն, եռազոյգ ոտիկներով միօրեաներ որոնք արե-
ւամուտէն վերջ դուրս կ'ելլեն Սէնի կամ Մաւնի խորունկէն և
որոնք խուռաներամ կը թռչախն շատ քիչ ատեն, հաղիւ ժամ մը
կամ երկու, որմէ յետոյ ուժասպառ վար կ'իյնան: Ձևնորսները
զանոնք կը գործածեն իրեւ ձկները հրապուրող կեր: «Ամ-
բողջ իրենց գործարանաւորութիւնը, կը յարէ Մէջնիքոփ, կը
յատկորոշէ այդ թուիչքի կարծ միջոցը: Մինչ միօրեանե-
րուն թրթուրները խիստ զարգացած ծամելիքներ ունին, թեւա-
ւոր վիճակնին առնենուն պէս այդ ծամելիքները տարրական վի-
ճակ մը ցոյց կուտան միայն, որով անկարելի կ'ըլլայ իրենց ուեւէ

ծննդական զործարաներէն տարրեկն դուրս ուրիշ տարրեր ալ կարող են վերա-
տադրման: Տոնտ (lombrie) կոչուած որդերը առ հասարակ կը նան շատ մը
կը ուներու կտուիլ, ու առէն մէկ կտոր կը նայ ամբողջ բոտս մը ըլլալ նուշն: Տի-
տոնն ու այսականցը կը նայ ամբողջ բոտս մը ըլլալ նուշն: Տի-
տոնն ու այսականցը կը նայ ամբողջ բոտս մը ըլլալ նուշն: Տի-
տոնն ու այսականցը կը նայ ամբողջ բոտս մը ըլլալ նուշն:

սնունդ աւնել . բան մը որ ինքնին կ'ապացուցանէ արդէն թէ շատ կարծ կեանքի մը համար միայն գործարանաւորուած են իրենք : » Ձուրէն դուրս ելլելնուն պէս , միօրեաները , արու թէ էգ , սէր կը փոխանակեն օգին մէջ , կը զուգաւորուին ու ձուիկներ կ'ածեն որոնք ջուրին մէջ կ'ինան ու մէկ քանի շարաթ վերջ նոր թըրթուրներու ծնունդ կուտան : Մեռնող միօրեաներուն մէջ ո'չ մէկ մանրէ տեսնուած է , որուն կարենայինք վերադրել իրենց արագ մահուան պատճառը , ինչպէս մակաբոյժ տունկ մը ճանձերուն վրայ տեսնուած համածարակ մահառիթ ախտ մը կ'որոշէ : Բոլոր գործարանները , այս մեռնող միօրեաներուն մէջ , լաւագոյն պայմաններուն մէջ պահուած , իրենց սովորական յօրինուածքովը կը ներկայանան : Աւզեղը եւ ջղային կեղբունները ընդհանրապէս , ինչպէս նաեւ գնդերներն ու միւս գործարանները ո'չ մէկ հետք ցոյց կուտան ուտող բցիցներուն այն քակաիչ եղծիչ արարքէն զոր Մէջնիքով ծերութեան վատասերման մէջ իբրեւ ընդհանուր օրէնք մատնանշած է : Այն գլտուններուն դէմ որոնք միօրեաներուն և մէկ քանի ուրիշ միջամտներուն այնքան արագ մահուան իբր պատճառը կը նկատեն ձուերուն յանկարծական ածումը և սեռային բուռն գործողութեամբ յառաջ եկած մահառիթ խոնջէնք մը , Մէջնիքով ցոյց կուտայ , շատ իրաւամբ , ահագին թիւ մը արու միօրեաներու , սեռային գործողութիւննին կատարած միօրեաներէն դուրս , որոնք նո՛յնքան արագ կը մեռնին թուիչքի որոշեալ ժամէն վերջ , առանց ո'չ մէկ էգի մը գապած ըլլալու : Ասկէ զատ , Palingenia virgo կամ «mannes» կոչւածներուն մէջ արուները աւելի շատ ըլլալով , շատերը արդէն սեռոյին ընդբախման ենթարկուելու անկարելիութեան մէջ են , ինչ որ սակայն չարդիլեր իրենց մահը նոյն արագութեամբ :

Բոլոր այս յստակ՝ անհերքի մանրամասնութիւնները լ մի ներդաշնակուած , պայծառօրէն կը հաստատեն բնական մահ ըսուած չնաշխարհիկ երեւոյթը : Կը տեսնուի թէ այդ մահը յառաջ կուգայ ո'չ թէ անոր համար որ այդ միջամտները զրկուած են իրենց հասողութեան տակ գտնուող մնունդէ կամ անոր համար որ իրենց կեանքին անհրաժեշտ բանը չեն գտներ իրենց շուրջ , այլ անոր համար որ այդ միջամտները ոչ-ապրելի (non-viable) կը ծնին , զուրկ այն գործարաններէն առանց որոնց կեանքը անկարելի է : Մինչ միօրեաները իրենց մէկ քանի ժամուան թուիչքի կեանքին մէջ չե՞ն փախչիր իրենց թշնամիններուն ներկայութիւնէն , այդ միջամտներուն թրթուրները շատ վախկոտ կ'ըլլան : Երբ զլանիկոլ մը ուղենք բունել ջրային տունկերու տակ ծածկուած այդ թրթուրները՝ իսկոյն կը զգան թշնամիին մերձենալը ու խիստ արագ կը փախչին :

Մերի՞ չա՛տ ճարտարութիւն ու համբերութիւն պէտք է հրապուրելու համար այդ թրթուրները . ինքնապաշտպանման ու կեսնքի բնազդը կը յայտնուի անոնց մէջ բուռն՝ խոյաց ոլ փախուստով մը : Արդ, հասուն միօրեային մէջ այդ բնազդը կ'անհետանայ : «Երբ դպինք անոր, կը յարէ Մէջնիքոփ, մերթ քիչ միջոցով մը կը հեռանայ, բայց չմոչչիր՝ հակառակ շարժիչ անդամներուն մեծ զարգացման ու մարմնին թիթեւ ծանրութեանը . անոնք աւելի թեթեւ են քան օդը որ, մոռնդին տեղ, կը լիցնէ իրենց աղիքային խողովակը ,» կեսնքին բնազդը բնականօրին անհետացած է միօրեային մէջ : Եւ ահա՝ ուր կ'ուղէինք համնիլ : Թեւաւոր միօրեաներուն մէջ տեսնուած դիմադրութեան այս բացակայութիւնը բացատրելու համար, արդարեւ անկարելի է ընդունիլ անբաւականութիւն մը՝ ախտաժէտ բթութիւն մը իրենց զգայարանական գործարաններուն մէջ . այդ միօրեաները ո՛չ միայն կը պահեն իրենց թրթուր վիճակին մէջ կրած աչքերնին, այլ այդ աչքերը անհամեմատօրէն աւելի կը խոչորնան, և անհրաժեշտ է որ այդպէս ըլլան գտնելու համար էդը իրենց վերջալուսային շրջուսր կարծ թոփչքին ատեն : Շօշափելիներն ալ, իրենց ամէն տարիքին մէջ, չա՛տ զարգացած են : Բայց, հակառակ այս այնքան լաւ կազմակերպուած գործարանաւորութեան, միօրեաները անտարրեր կը մնան հալածող թշնամիին առջեւ :

Այս բնական մահուան ա՛յնքան պերճախօս օրինակէն դատելով, Մէջնիքոփ կը հարցնէ թէ բնական մահուամիր մարդուն մէջ կ'անհետանայ : Կեսնքին բնազդը՝ ուրիշ նոր բնազդի մը երեւումով, — մահուան բնազդով : Ծերութիւնը մարդուն մէջ ախտաբանական երեւոյթ մը ըլլալով և բնական մահը մարդուն մէջ աւելի զօրութենական զօրութեամբ իմացուած քան իրական ըլլալով, դժուար է առ այժմ չա՛տ որոշ պատասխան մը տալ այս հարցման : Այն ծերունիները որոնք դեռ կեանքին կ'անձկան և երիտասարդութեան օրերը մե՛ծ կարօտով կը յիշեն, բնախօսորին ծերունիներ չեն, իրենց իմացականութիւնը ախտարկեալ ծերութեան մը նշանները ցոյց կուտայ և իրենց ուղեղին զջային բջիջները մեծ ուտող բջիջներէն վեասուած են մեծ մասամբ : Այսպէս, հոչակաւոր տարրաբան Շըլուէօլ, 103 տարեկանին մէջ, ո՛չ մէկ մեռնելու փափաք կը յայտնէր, բայց իր մտաւորական կարողութիւնները ինկած էին : Ընդհակառակը, մեր յիշած միօրեաներուն մահուան օրինակին համեմատ, մահուան բնազդը, անկեղծ՝ ճիշտ, բնական, միամիտ, ինքնեկ, երջանիկ հեշտին յամբութեամբ մը հասունցած, ներակաղմուած, պիտի տեսնուէր միայն բնախօսական ծերութեան մէջ, այսինքն ա՛յն ծերունիներուն մէջ որոնք անբնական ախտա-

վարակ ոստումներով չէ՝ որ ծերաց սծ Են այլ հաւասար համեմատութիւններով ապրած են մարմնոյն ամէն առարիքին մէջ և որոնց միաբը անվլթար պահուած է։ Այսպէս է Թոքարոքիի յիշած ծերունին որ «մահուան պէտքը կը զգայ քնանալու պէտքին հաւասար աստիճանով»։ Այսպէս է նաև Տոքի Թովի յիշած ծերունին որ, թէև դեռ ութսունընինգամեայ, բնական մահուան բնագդին զարդացնան ուրիշ մեկ ասիճանը ցոյց կու տայ։ Բայց հետաքրական է նաև Աստուածաշունչին նահապետներուն կեանքը։ Սբրահմի, Խսահակի ու Յորի մասին կը կարդանք. «Եսոր ծերութեամբ ու օրերով յագեցած» մեռան (*)»։ Այս օրերու յագեցումը ուրիշ բան ըլլալու չէ, կը յարէ Մէջնիքոփ, բայց եթէ նոյն ինքն բնական մահուան բնազդիք՝ 140էն 180 տարու ասլրող այս նահապեանիրուն քով, և թերեւս բնական մահուան բնազդին յանդող այս շատ մը նահապեանիրուն մեծ երկարակեցութիւնն է պատճառ որ հանդերձեալ կեանքի մը գաղափարը քիչ զարդացած է հին Եբրայեցուց կրօնքին մէջ, օրինակ՝ «Պատուեա» զհայր քո և զմայր քո զի երկայնակեաց լինիցիս» ա'յնքան ծանօթ մովովսական պատուէքը։

Մեզի համար որ կեանքին բնազդէն դուրս ուրիշ աւելի զօրաւրր բնազդ մը չենք ճանչնար, որ նոյն խալ մեր ապրելու բաւոն կամեցողութիւնը իր տիեզերական խկութեան մը անհուն կամեցողութիւնը՝ կ'անձնաւորենք բնութեան մէջ, բնական մահուան բնազդիք այլանդակ՝ անդնական թուփ թերեւս առաջին ակնարկով, թէեւ շա'տ յատակօրէն կը տեսնենք մեր գլխաւոր զգացումներուն ու բարոյական ձգուամներուն անհամեմատօրէն առած փոփոխութիւնները մեր կեանքին ընթացքին մէջ՝ յաճախ կիսաւարտ կամ հազիւ կիսաւարտ, կամ որ նոյնն է ըսել՝ հիւանդագինօրէն ամբողջական։ Սրգարեւ այն հզօր ու յաւէտ արդի առածին համեմատ՝ թէ «անձէն աւելի՝ ժամանակն է հեղինակը», չենք կընար մեր աչքէն վրիպեցնել թէ մար կեանքին զանազան ժամանակամիջոցներուն համապատասխան զանազան համութերու ու բարոյական զանազան ձգուամներու թատր մը կ'ըլլանք ու կը հերքինք ինչ որ կը հաստատէինք առաջ ու կը հաստատէնք ինչ որ կը հերքէինք առաջ։

Դործարանաւորութեան ամէնէն հիմնական, մարմնոյն հետ ամէնէն մերտ առնչութիւն ունեցող բնազդներն ու զգացումները այս ծայրայեղ փոփոխութեան նկարագիրը ունին հուասարապէս։ Բասթէօրի աշակերտ, շա'տ ճիշդ ու հզօր տրամաբանութեամբը,

(*) Գիրք Ծննդոց, ԵԵ, 7, 8.—ԼԵ, 28, 29.—Յոր, ԽԲ, 16, 17:

կեանքին բնագդի յանգումը դէպի մահուան բնազգը՝ կը նման ցընէ անօթութեան, ծարաւին, քունի պէտքին, շարժման, սեռային և մայրական սկրոյ բնազգներուն նկարազրին։ Կենդանիներուն մէջ, ձագերը ամէն կարելի խնամք կը վայելեն իրենց մօր կողմէ, բայց երբ ինքընքնին պոչտպաննելու կարող ատրիքին կը համին, այդ մայրական սէրը ա'լ չի չը ապատեր զիրենք, ու մայրերը նոյն իոնի թշնամի կը գաւճան իրենց։ — Նորածին տղան ըընազգօրէն կը ճաշակէ կոսջ կաթը իրդեւ աշխարհի միակ լաւագոյն մուռնդը, և տարիքը ասնելուն մասնաւոր զօրաւոր նողկանք մը կը զգայ այդ կաթէն, հոդ չէ թէ անոր համը ո'չ մէկ անաշխորժ բան ունենայ։ Այս օրինակներուն համեմատ, — և տակաւին շա'տ են օրինակները, կ'աւելցնէ Մէջնիքով, իր զաւակները պաշտող մայր մը և շաքարեզէնները պաշտող մանուկ մը չպիտի կընային դիւրաւ ըմբանել թէ ի'նչպէս կ'ըլլայ որ մայր մը կարենայ ատելութիւն տածել իր սերունդին զէմ և դեռավարժ շաքարսէր մը կարենայ նողկանք զդալ շաքարին կամ իր մօր կաթին ի տես։ Այսպէս ալ մարդկութիւնը, որ գիտէ ա'յնքան կեանքին յարիլ, աւելի դիւրաւ պիտի հաւատայ յաւիտենական կեանքին քան կեանքի բնազգին՝ դէպի մահուան բնազգ բնօրինաւ որ յանգման։

ԵԴՐԱԿԱՐԴ ԳՈԼԱՆՃԵԱՆ

ԴԱՆԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ (*)

Ա.

Հիւսիւսը հարուստ է հէքեաթներով ու զիցալէպերով։ Այս տեղ՝ բնութեան ամէն մէկ պատառը իր առանձին հէքեաթը ունի։ ծովի իր ամենի խորհուրդներով, մաւալ ու վայրի խարակները իրենց սարափունակ շաքերով, բոյսերն ու լեռները, մինչեւ թեւածող թաշունները՝ հէքեաթունակ յիշողութիւններ՝ կուտան հիւսիտի ժողովուրդին։ Այդ հէքեաթներուն մէջ կորսուած է Սքանտինավալեան երկիրներու գրականութեանց ծագումը։

Եւրոպական գրականութեանց ամենահին նշխարները գտնելու համար պէտք է դիմալ այդ հէքեաթներուն, որոնք ծանօթ են հէտա և Սակա անուամբ։ Ասոնք առասպելային պատմուածքներ են, երկ սր ժամանակ մնացած անգիր վիճակի մէջ, ու դարէ

(*) Այս յօդուածը կտղմաւած է Շառլ Ֆիտէի եւ Յրէտէրի «Dictionnaire-manneau illustré des écrivains et des littératures» (Paris, A. Colliu, 1898) զործէն նարուած տեղեկութիւններով։

դար վոլխանցուած հիւսիսի ժողովուրդներուն՝ որոնց համար լնկանուր սեփականութիւն մը գարձած են։ Շուէտացիք, նորվեսկայացիք, Դանիացիք, Իոլանտացիք, նոյն իսկ Ֆինլանտա և Գերմանիա անոնց մէջ կը վնատուեն իրենց մաքին նախնական բողբոշումները։

Էտաներուն ծագումը շատ հին է։ Ժ. Վոլֆ կը հաւասարէ թէ Քրիստոփ ծնունդէն շատ առաջ դոյցութիւն ունէին անոնք, և Շիմմէլ՝ ուրիշ հնախօս մը՝ այդ կարծիքին յարելով, աւելի որոշ թուական մը (Քրիստոփ ծնունդէն 1500 տարի առաջ) կը սահմանէ անոնց ծագման մասին։ Ասոնք սակայն ենթադրութիւններ են, և կորելի չէ եղած երբեք որոշել այդ առասպելային պատմուածքաներուն ծագման բուն թուականը։ Ենչ որ յայսնի է՝ ուս է թէ նոյն իսկ Սկիւթացւոց ժամանակ դոյցութիւն ունէին անոնք, և թէ Բարքարոսներու չըշանէն վերջ անկորուաս մնացին ու երկարատև աղեցութիւն մը ի գործ զրին գերման աղդերու մաքին վրայ։

Մինչեւ Թ. դար, անոնք այդպէս ցյուած մնացին ժողովուրդներու բերնին և կամ կարդ մը ձեռագիրներու մէջ՝ որոնք կազմուած էին Սքանտինավեան ժողովուրդներու նախնի զրերով՝ Ռիւնեան (Runes) նշանագիրներով։ Ասոնք տասնըլեց հատ էին և կը բաղկանային ուղղահայեաց ու հորիզոնական դիմերէ։ Ռիւնեան ձեռագիրները վերջ ի վերջոյ մեր Քողթան երգերու ճակասագիրը ունեցան։ Քրիստոփ 1000 թուականին՝ երբ Քրիստոնէութիւնը Շուէտ մտաւ, Պատը գրեց Օլաֆ Ա. թագաւորին թէ Ռիւնեան գրերու կախարդային խորհրդանշանները արգելք կ'ըլլան հաւատաքի տարածման։ Օլաֆ Ա. ի նիստ հրաւիրեց իր խորհրդականները, որմնք որոշեցին վաւել բոլոր րիւնեան ձեռագիրները։ Այս որոշումը իսկոյն գործադրուեցաւ, և նախնի հեթանոսական աւանդութեանց գրաւոր յիշտակարաններէն՝ միայն քարերու վրայ փորադրուած ցանցառ արձանագրութիւններ մնացին։

Սակայն Խոլանտա ազատ մնացած էր այդ վանտալութենէն։ այնտեղ՝ րիւնեան ձեռագիրները անվլլար պահուած էին նոյնութեամբ, այնպէս որ, խոլանտացի մատենագիր մը՝ Սիկֆուսէն՝ մասնաւորաբար ծանօթ՝ զիտունը յորջորջմամբ, Ժ. դարուն մէջ կրցաւ հաւաքել անոնց ամբողջութիւնը զոր կանոնաւորեց ու ձեւի բերաւ, խնամուած ուսանաւորով։ Իր աշխատաւթիւնը որ Առուացին էտան կը կոչուի, երկու մասերու բաժնուած է, մէկը գիշաբանական՝ որ աստուածներու վերաբերող բանաստեղծութիւններ կը պարունակէ (ինչպէս Վոլիւրգան, Հանդիսաւոր երգը, և լն), և միւսը գիշաբանական՝ որ բազմաթիւ գիւցազներգական քերթուածներ կը սղարունակէ, և որուն մէջ պատմուած են հիւսիսի

հին պատերազմիկներուն (Վէօլունտ, Հէլկի, Սիկուլս, Պրինչիլս,
Կատրուն) նշանաւոր շահատակութիւնները :

Սիկփուսէնէ դար մը վերջ, ուրիշ մատենագիր մըն ալ՝ ըԱ-
թիւրլէսըն՝ իստաներու հաւաքածոյ մը կաղմեց, որ Երկրորդ իստա-
կոչուցաւ։ Այս աշխատա թիւնը սակայն նուազ կարեւոր է, և
չունի առաջին իստաներու պարունակած երգերուն ինքնաբուղին
նկարագիրը, խորհրդաւոր ոճն ու բուն խանդավառութիւնը։ ըԱ-
թիւրլէսըն՝ նոր սերունդներուն համենալի դարձնելու համար,
մեկնած և ընդլայնած է այդ երգերը, միակ արձակ սպասմուածքի
մը մէջ ամփոփելով առաջին իստաներու տարրեր տարրեր հաս-
ուածները։ Այդ կերպով սակայն, ո՛չ թէ միայն եղծուած է իստա-
ներուն ժամանակագրական կարգը, այլ նաև մեծ մասամբ խա-
թարուած են անոնց ինքնատիպ յատկութիւնները (*) :

Սականերն ալ Սքանտինալիսան ժողովուրդներու դիցարանա-
կան ու պատմական աւանդութեանց ամփոփոյք մըն են։ Երկար
ատեն անոնք մնացած են անոցիր վիճակի մէջ, և ԺԲ. դարուն
մէայն սկսած են գրի աւենել զանոնք։ Մինչեւ մեր ժամանակը ան-
կորուստ մնացած Սականերուն մեծադպոյն մասը կը պատկանի Խա-
լանտայի, Դանիոյ, Շուէափ և Նորվէկիոյ հին գրականութեանց։
Բայց անոնք առաւելապէս Խոլանտայի մէջ պահած են կատարեալ
ա բողջութիւն մը։ Սակաները նոյն առօն շատ թանկազին տեղե-
կութիւններ կը պարունակին Անդլիացւոց ու Նորմանտացւոց նախ-
նական պատմութեան մասին։

Բոլոր հիւսիսային երկիրներու գրականութիւնները մեծապէս
ազդուած են այս հէքեաթներէն ու դիցալէպերէն։ Դերմանական
դիցարդներութիւնը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ իստաներուն և Սակա-
ներուն մէկ տրձագանգը։ Տանիմարքայի հին գրականութիւնն ալ
անոնց մէջ կորսուած է, և այսօր՝ կարելի չէ սրշել թէ ե'րբ սկը-
սած է այդ գրականութեան առաջին բողբոջումը։ Պէտք է մինչեւ
ԺԵ. դար գալ այդ նախնական յղացուներէն անկախ դանիական
գրականութեան մը հանդիպելու համար։

Բ.

Դամսիերէնը մէկն է Սքանտինալիոյ այն լեզուներէն՝ որոնք
հիւսիսէ հին բարբառին վրայ կաղմուած են, ու կը բաժնուի բաղ-
մանիւ դաւառաբառաւներու։ Իր ամենահին վաւերագիրները կը
պատկանէն ԺԵ. դարուն, և իր արդի ձեւն ալ զդալի հանդի-
տութիւններ կը ներկայացնէ հոլանդական լեզուին հետ, ինչպէս

(*) Իստաները բազմաթիւ տպագրութիւններ ունեցու են, մասնաւորաբար
Հ. Քու Տէր Հակենին (Պէլին 1812) և Կրիմ եղբայրներուն (1815), ու բարգ-
մանուած են բազմաթիւ լեզուներու։

դիակը կուտայ նշանաւոր աղջագրագէտ մը՝ Ապէլ Հովլաք։ Դաս-
թերու Ընթացքին՝ օտար լեզուներու աղջեցութիւնը միշտ անպա-
կաս եղած է դանիերէնին վրայէն, որուն մէջ այսօր կարելի է
գտնել մեծ աւատութեամբ կատիներէն, Շուէտերէն, Ֆրանսերէն
ու մանաւանդ Գերմաներէն բառեր։

Բուն դանիական գրականութեան պատմութիւնն ալ, ինչպէս
ըստնք, այնքան հին բան մը չէ, բայց կրկին այդ գրականութիւնը
արժանի է ամէն հետաքրքրութեան, որովհետեւ երեւակայութեան
ու գիտութեան մեծ ճիգեր ի յայտ կը բերէ, և անգամ մըն ալ
կ'ապացուցանէ ուա ծշմարտութիւնը թէ երկրի մը բարոյական նշա-
նակութիւնն ու իմացական արժէքը առնչութիւն չունին իր սահ-
մաններուն ընդարձակութեան հետ։

ԺԵ. գարուն՝ Խերալի (1477) և Քօբէնհակի (1478) համալսա-
րաններուն հաստատութեան հետ է որ գրական դաստիարակու-
թիւնն մը սկսած է Տանիմարքայի մէջ, նախ յամբ, և յետոյ՝ Բո-
ղոքականութեան յայտնութիւնն վերջ՝ առելի շոյտ ընթացքով։
Մինչեւ ԺԻ. գար բազմաթիւ դանիացի հեղինակներ գոյութիւն
ունեցած են, բայց տնօնցմէն ոչ ոք որոշ խակատպութիւն մը ցոյց
տուած է։ Այդ շրջանին ամէնէն նշանաւոր գրական դէմքն է
Անսէրս Սըրէլտօէ եպիսկոպոսը, (1537-1637) որ Իսլանտա ծնած
է և քարոզիչ կարդուած է Դանիոյ Արքայական Տան։ Անհամբոյր
գրող մը եղած է, յաճախ ծայրայեղօրէն աննկատ՝ համեստութեան
սպահանջներու մասին։ Զինքը՝ «Դանիական բանաստեղծութեան
հայրը» անուանած են։ Թողած է մասնաւորաբար Վեցօրեակ ա-
նունով գործ մը (ատպուած Քօբէնհակ, նախ 1641ին և յետոյ
1661ին), որ հաղիւ թէ քիչ շատ նշանակելի գիրք մը կը պար-
գեւէ իրեն՝ բազդատմամբ իր ժամանակակիցներուն ու նախորդ-
ներուն անդոյն արտադրութեանց։ Մինչեւ Հօլպէրկի յայտնութիւ-
նը, դանիական գրականութիւնը այդպէս աննշան մնացած է։

Հօլպէրկ (1684-1751) թէե Նորվէկիական ծագում ունեցած
է, բայց դանիական զրականութեան վերանորոգիչը կը նկատուի։
Իր փառքը լեցուցած է ԺԻ. գարուն առաջին կէսը։ Ճկուն ու սուր
երեւակայութեան տէր, օժտուած խոր ու բազմազան ծանօթու-
թիւններով։ Արբագրած է դանիական լեզուն կոչութիւնը, և իր
ժամանակակիցներուն ճաշակը նրբացուցած է, անոնց ծանօթացնե-
լով օտար գրականութեանց գլուխ-գործոցները։ Գրեթէ ամէն գը-
րական սեռ փորձած է, և հաւասարապէս նշանաւոր հանդիսացած
ամէնուն մէջ ալ, ինչպէս՝ դիւցազնա-կատակերգական քերթուած-
ներ («Բիբէր Բիբր», 1720), նամակագրութիւն, երգիծանք, առակ,
զուարթաբանական պատմութիւն («Նիքոլա Քլիմի ստորերկրեայ

ճամբարդութիւնը», 1741—45), պատմութիւն, և լն։ Բայց առաւելապէս նշանաւոր հանդիսացած է իր կատակերգութիւններով («Անագագործը», «Երկմատ կինը», «Դիմակաւոր պարահանգէսը»), «Բազմազբազ դատարկապորտը», «Բերլինի լարձրացումն ու անկումը», և լն.։ Շատ ազդուած է Բլոթուս և Թէրէնթիուս լատին երգիծաբաններէն, բայց անոնցմէ միայն ձեւը փոխ առած է, և չէ կորոնցուց սծ իր ինքնառապութիւնը։ Կերպով մը ինք եղած է նաև դանիական թատրոնին հիմնադիրը, և յամառ աշխատութեամբ դօրաւոր մղում մը տուած է իմացական արտայայտութեան բոլոր ձեւերուն։ Զինքը «Հիւսիսի Վոլթէրը» կ'անուանեն, որով հետեւ շարունակ պայքարած է իր ժամանակուան իմաստակներուն, նաև խապաշար Քանց և աւելորդ ապահութեամբ դէմ։

Իրմէ վերջ՝ գանիական գրականութեան վերանորոգման գործը շարունակած են երկու ազդային բանաստեղծներ՝ Վէսէլ և Էվալտ, որոնք մտանաւորաբար աշխատած են գանիական միտքը աղատելու օտարամուտ ունակութիւնց, գլխաւորաբար ֆրանսական նորարանութեանց կապանքներէն։ Վէսէլ ալ (1742-82), ինչպէս Զօլոպէրլ, նորվէկիական ծագում ունի։ Անկարգ ու կարծատել կեանքի մը ընթացքին՝ որուն վրայ բազդը ոչ մէկ ժպիտ խաղցուցած է երբեք, արտավրած է կատակերգութիւններ, զաւեշտական պատմութիւններ (ոտանաւոր), երգիծական գործեր, խնջոյքի երդեր և խելկատակական տրամերգութիւն մը՝ «Սէրը առանց գուլպայի»՝ որուն մէջ ֆրանսական նմանութիւնները կը ծաղրէ։ Էվալտ ալ իրեն պէս շատ քիչ ապրած է (1743-81), արկածակնդիր մարդ մը՝ որուն աղմիկալից ու փորձանաւոր կեանքը շիշած է միայնութեան ու թշուառութեան մէջ։ Իր աղգային տրամերգութիւնները՝ քաղուած Սքանախնակիոյ գիցարանութենէն ու պատմութենէն («Rolf Krage»՝ 1770, «Պալտուրի մահը»՝ 1773), իր կենսաւէս կատակերգութիւնները («Հատպիաը հայրենասէր»՝ 1772, «Ամուրիները»՝ 1773), իր մաղթանքի, ինչպէս նաև կրօնական ու հայրենասիրական երգերը, մահուընէն վերջ միայն իրենց արժանի ուշադրութեան մը աւարկայ դարձած են։ Ինքնատիպ ու բաղմագան յատկութիւններով օժտուած ամբողջութիւն մը կը կազմեն իր գործերը (8 հատոր, տպուած 1850-55ին)։

Վէսէլի և Էվալտի հետ միեւնոյն ատեն Տանիմարքա ունեցած է նաև բազմաթիւ տաղանդաւոր և հմուտ մտքեր՝ որոնք նշանաւոր դարձած են պատմութեան, քննադատութեան, իմաստափառութեան և գիտութեանց այլ և այլ ճիւղերուն մէջ։ Երկու բանաստեղծներ մահաւանդ, եւնս Պակիէզըն և էօնէնցլաէկէր, մեծ հոչակ հանած են այդ ըրջանին ընթացքին։

Պակեէզըն (1763-1826) Քէօրչէրի մէջ (Աէլլան) ծնած է . ճամարդորդած է երկար ատեն , քիչ մը ժամանակ Բարիդ մնացած է , և Տանիմարքա դառնալով վարած է կարեւոր պաշտօններ : Աւանդապահ միտք մըն է ամէն բանէ առաջ , կանուխէն թօթափած է ուսմանթիզմի աղդեցութիւնը , և կտուչած է Դանիոյ նախորդ գրական սերունդին դասական աւանդութեանց , աւելի զանազանութիւն ու ճկունութիւն ցոյց տալով : Իր արամերգական երկերէն զատ , — որոնք ընդհանրապէս տիկար գործեր են , — գրած է քնարերգական բանաստեղծութիւններ («Երիտասարդութեան գործեր») , ոտանաւոր պատմուածքներ , հովուերգութիւն մը («Բարթէնախ»՝ զոր Ֆօրիէլ ֆրանսերէնի թարգմանած է 1810ին) , և ոօմանթիզմը ձաղկող երդիծանքներ (*): Շատ աղդուած է օտար գրականութեանց գլուխ-գործոցներէն : Վիլանո , Քլօրչթօք , Շիլէր , Վու , հելլեն բանաստեղծներ , Սթէրն և Վոլթէր հաւասարապէս ներշընչման աղբիւրներ եղած են իրեն համար : Հակառակ ատոր՝ պահ մը անանկ կարծուած է թէ Սքանտինավիեան բանաստեղծութեան մէջ առաջին տեղը պիտի գրաւէ , բայց Էօնէնչլաէկէրի յայտնութիւնն ու մրցակցութիւնը շուտ վճռած են իր անկումը :

Էօնէնչլաէկէր (1779-1880) ոօմանթիզ բանաստեղծ մըն է , ընդհանուր զարգացման տէր , մասնաւորաբար հմուտ՝ Հիւսիսի հընութեանց : Իր ներշնչման նորութիւննը , հայրենասիրական անսպառ խանդը , անհաւատալի բեղմնաւորութիւնն ու ոճին նկարչագեղ և վայելչահիւս հանդամանքը անդիմաղբելի աղդեցութիւն մը առաջ բերած են , Սքանտինավիլոյ բանաստեղծներուն իշխանը գարճնելով զինքը : Պակեէզընի պէս կէս մը գերման կը նկատուի , կէս մը գանիացի , որովհետեւ այս երկու լեզուներով ալ գրած է : Իր քերթուածներն ու արամերգութիւնները նշանակելի գտրծած են զմայլելի բնարականութեամբ մը և ծչմարտապէս ստեղծիչ յատկութիւններով : Անուահման բեղմնաւորութիւնն մը ունինալուն հակառակ , իր գործերը (**) անսովոր գերազանցութեան մը գրումը կը կրեն : Յաճախ՝ մանաւանդ Սքանտինավիլոյ վրայ խօսած միջոցին՝ (ինչպէս «Հիւսիսի աստուածները» , «Հէլլի» , ևլն) Միլտոնի և Քլօրչթօքի բարձրութեան հասած է : Էօնէնչլաէկէր երկար ատեն դասախոսութիւն ըրած է Քօրէնհակի համալսարանին մէջ , անուանուած է պիետական խորհրդական , և մեռած է շատ տարէց , փառքով ու պատուով շրջապատուած :

Էօնէնչլաէկէրի աղդեցութեամբ , դանիական գրականութիւնը

(*) Իր ամբողջ զործերը , 41 հատոր , Տանիմարքայի մէջ նրատարակուած են (1827. 31):

(**) Saemlide Waerkը , 38 հատոր , սպուած 1848-52ին:

նոր ուղղութիւն մը ստացած է։ նոր սերունդը սկսած է հետաքրքրութիւններով, ուսումնասիրել զանոնք, և անոնց վրայ ձեւել իր գործերը։ Էօնէնչլաէկէր իր ողջութեան միջոցին իսկ իր շուրջը ունեցած է շատ մը մոքի աշխատաւորներ, որոնք աջակցած են իրեն, օր օրի ընդլայնելով Սքանտինավեան հնութեանց ծանօթութեան շրջանակը։ Կ'արժէ որ ներկայացնենք նաեւ այդ խումբը։ — Անոնց մէջ կ'երեւայ նախ Ֆին Մակնիւսը, Խոլանացի հմտաւ մատենագիր մը (1663—1730) որուն գործերէն մեծագոյն մասը կորսուած են հրդեհի մը պահուն, Քորէնհակի մէջ, ուր մատենալարանի պետ կարգուած էր։ Այդ փացումէն աղատած են միայն կատարութիւն մը, և հմտալից գանիւական պատմութիւն մը (Chronica Danorum, Leipzig, 1695), քանի մը գրքոյներ ու մեծ թուով ձեռագիրներ։ Եւսոյ կուգայ Ռահապիւր (1760—1830) որ հիմնագիրն է Միներվա և Դանիական Հանդէս թերթերուն։ Նախապէս գրագիտութեան ուսուցիչ եղած է Յօրէնհակի համալսարանին մէջ, և վերջն ալ թատրոնի անօրէն։ Ինքն իսկ տրամերգութիւններ գրած է։ Ընթերցումներով ու ճամբարութիւններով կաշմուած, ճկուն, բազմակողմանի ու նուրբ միտք մըն է։ Մեծ ծառայութիւն մատուցած է դանիական բեմին ու քննադատութեան։ Նշանաւոր է նաև իր բանաստեղծ։ — Իրմէ վերջ պէտք է յիշել գրագէտ բանասէր մը, Մօլգէք (1783—1857), անդամ Դանիոյ Գիտութեանց Ակադէմիին։ Իր գեղեցիկ աղդ։ պատմութիւնը, իր ուսումնասիրութիւնները դանիական լեզուին դաւառարարաններուն ու դրականութեան մասին, մեծապէս նըսպատած են Սքանտինավիոյ քաղաքակրթութեան ծանօթացման։ Յիշատակելի է նաեւ ուրիշ նշանաւոր բանասէր մը՝ Ռասք (1787—1832) դասախոս Յօրէնհակի համալսարանին մէջ, և անդամ բազմաթիւ Ակադէմիներու ու Գիտական Ընկերակցութեանց։ Եւրոպական համբաւ մը վայելած է իր բազդատական քերականութեան վարպետ, և շատ կարեւոր ու յայտնալից ուսումնասիրութիւններ գրած է Սքանտինավեան գրականութեանց ծագման մասին։ Իր գործերուն գլխաւորներն են՝ «Հիւսիսի հին լեզուին կանոնները» (Յորէնհակ, 1808), «Հետազօտութիւններ իսլանտական լեզուին ծագման մասին» (Յօրէնհակ, 1818), կատարուական գրականութիւնը (Շթօքնօլմ), եգիպտական ու եբրայական հին ժամանակագրութիւններ, և լն։

Այսպէսով՝ Էօնէնչլաէկէր կը վերամորոգէ դանիական գրականութիւնը, և էապէս պատմական հիմերու վրայ կը հաստատէ զայն։ Ազգային ողին տակաւ կը զօրանայ Դանիացի գրողներուն քով։ Հետաղեւոէ նոր գրողներ ստուարացուցած են վերոյիշեալնեւ

րուն թիւը, կաղմելով տարբեր իսումի մը՝ որուն մէջ կը գտնուին իսկապէս արժանաւոր վիստասաններ, բանաստեղծներ և տրամեր գոհներ։ Ասոնք ալ միւսնոյն ոգուով զրած են, իրենց նախորդներուն՝ մասնաւորաբար էօնէնչլաէկէրի գործը շարունակելով։

Ներկայացնենք նաև քանի մը նշանաւոր դէմքեր՝ որոնք այդ շրջանին կը պատկանին։ — Ինչէման (1789-1862), բանաստեղծ և վիստասան։ Սքանչելապէս օգտուած է Տանիմարքայի հին ժամանակագրութիւններէն և ձկուն ու դիւրատար ոճով մը պատկերացուցած է Միջին Դարու բարքերն ու մարդիկը՝ քնարերգական բանաստեղծութեանց, դիւցաղներգութեանց և գեղօնմերու երկար շարքի մը մէջ։ — Շթայն Պլիխէր (1782-1848), բանաստեղծ ու վիպասան, Տանիմարքայի Ուոլթըր Սքօթը։ Երազկոս ու մելամաղձոս գրող մըն է, և առաւելապէս հոչակ շահած է իր նորավէսպերով, որոնք առանձինն արժանի են ամէն զնահասութեան՝ իրենց նկարչագեղ հանդամանքով, արամերգական հիւսուածքով և անկեղծ ու բնական երանգներով։ Հիւսիսի ժողովուրդներն ու բարքերը կատարեալ հարազատութեամբ պատկերացուած են անոնց մէջ։ Իր ամբողջ գործերը կը կաղմին ջ հասոր, և տպուած են Քորէնհակի մէջ (1846-48)։ — Կրիւսվիք (1783-1872), քարոզիչ ու գրադէս։ Բաղմակողմանի միտք մը՝ որ արտադրած է լինքնատիպ բանաստեղծութիւններ, պատմական գործեր, քննադատութիւններ և կրօնային իմաստասիրական երկեր՝ որոնք սակայն՝ յաճախ արտակարգ են ու մթիւ։ — Ուլինթէր (1796-1876), բանաստեղծ, վիստասան և քննադատ։ Իր «Փայտի վրայ պատկերներ»ուն մէջ ամիսիուած են դաշտային կեանքի ամէնէն սիրուն և ամէնէն շընորհալի պատմուածքները։ Բեզմնաւոր ու վայելչասէր գրող մը եղած է, և արտադրած է շատ դիւրութեամբ ու բնականութեամբ։ — Հառիկ (1790-1872), բանաստեղծ, վիստասան և արամերգու։ Իր արամերգութիւնները մեծ ընդունելութիւն գտած են որչա'փ Դանիոյ, այնչափ նաև Շուէտի ու Նորվէկիոյ մէջ, և շատ ուշադրութիւն գրաւած են, իրենց խորութեան ու բուռն տեսարաններուն չնորհիւ («Տրամերգական գործեր», ջ հասոր, 1828-29)։ Հառիկ շատ վարպետութեամբ նմանցուցած է Դանիոյ հին հէքեաթները և զանոնք վերկենդանացուցած։ Դրած է նաև պատմական, գիտական ու քննադատական գործեր և քնարերգական բանաստեղծութիւններ։ — Այդ խումբին կը պատկանին նաև էրէսթրուր, Հէրծ և Սնտէրալն (* որոնք այլազան ու հարուստ գըրտաւագներով ներկայացուցած են ազգային հնութիւններն ու կեանքը։

(*) Անէւսընի մասին տես «Ծաղիկ», թիւ 14, էջ 87:

Գ.

Բայց եկած է ժամանակ մը՝ ուր այդ գեղեցիկ գործունէութիւնը յանկարծ կասած է։ Շէշվիկ-Հոլթայնի գքսութեանց պատերազմին վաղորդայնն է ատիկա (1864)։ Այդ անհաւասար եւ անիրաւ կռուին մէջ՝ Դանիական գրականութիւնը կորսնցուց ո՛չ թէ միայն իր ներշնչման ամէնէն հարադար աղբիւրները, այլ նաև իր լաւագոյն ոյժերը։ Մինչդեռ պատերազմէն առաջ՝ Դանիացի գրողները յոյսով ու բերկրութեամբ կ'ողջունէին ապագան, և խանդավառ ու ազատոգի գործերով աղդային վերականգնութեան կ'աշխատէին, նորերը՝ որոնք պատերազմէն վերջը յայտնուեցան, յուսահատ էին եւ ընկճուած՝ պարտութեան ու ձախորդութեան աղդեցութեան տակ։ Զդաբեկ եւ անխօրհուրդ երեւակայցութիւնները չէին գիտեր թէ ո՛ւր կայ առնեն։ Բանաստեղծներ կային թէեւ, բայց բանաստեղծութիւնը մեւած էր։ Դանիական միտքը՝ ուղղութիւնը կորսնցուցած՝ կը տատանէր անկարող զգայնականութեան մը եւ թոյլ յունետեսութեան մը միջեւ։

Այդ ատենն է որ յայտնուած է Կէորի Պրանտէս (*) և գանիական գրականութեան ներարկած է Եւրոպական շունչն ու ըմբռանումները։ Պրանտէս 1840ին ծնած է Քորէնհակի մէջ, և շատ դժուարին սկզբնաւորութիւն մը ունեցած է։ Իր բանախօսութիւնները, յօդուածներն ու գրքերը, մասնաւորաբար ԺԹ դարու գրական ուղղութիւնները պատկերացնող ստուար երկասիրութիւնը, իրենց յայտնութիւններուն և հրավուրիչ հանդամանքին չնորհիւ, նոր հորիզոններ բացած են Դանիոյ ժողովուրդին առջեւ։ Դանիական գրականութիւնը, մանաւանդ բանաստեղծութիւնն ու ընկերային գիտութիւնները պատուաստած է գերման ումանթիզմէն և անդիխական, ֆրանսական ու սուսական բնապաշտութենէն քաղուած գաղտսիարներով։

Պրանտէս՝ գանիական մտքին ամէնէն գործունեայ ուահովիրան դարձած է։ Իր աղդեցութեամբ, այդ միաբը գարձած է համաշխարհային, առանց սակայն կորսնցնելու իր ցեղային ինքնատպութիւնն ու յատկութիւնները։ Այսօր՝ գեղեցիկ և ամէն ուշադրութեան արժանի գրականութիւն մը կը ծաղկի Տանիմարքայի մէջ, որուն արգի բազմաթիւ զրոյներէն կ'արժէ յիշատակել Եաքոպանը, Սօտօրփն ու Հէրման Պանկը, զմայելի վիպասան մը, որ օժտեալ արուեստագէտի մը ամէն յատկութիւնները ի յայտ կը բերէ գլխաւորաբար իր նորեր ու կուռ նորավերուն մէջ։

Ահաւասիկ պղափիկ աղդ մը՝ որ իր ցեղին աւանդութիւններուն հաւատարիմ մնալով, և օտար ցեղերէ ալ՝ առանց իր ինքնատպութիւնն ու յատկանիշները կորսնցնելու՝ միայն կարեւորն ու անհրաժեշտը իւրացնելով, կրցեր է մեծ աղդերու արժանի մաքի բողբոջում մը ունենալ:

Մէրսէծէ

(*) Նշաղիկսի յաջորդ թիւը պիտի պարունակէ առանձին ուսումնասիրիւն մը Պրանտէսի մասին։

ՄԵՐ ԿԵԱՆ ՓԵՆ

(Վ Բ Ռ Ո Ն Ի Կ)

Ցեղերու բարոյական բարձրացումը. — Հանրային երախտագիտութեան մասին. — Զուհանեանի Մահարձանը ինչո՞վ օհնուեցաւ. — Պրա. բարն ու աշխառհաբարը կրկին դէմ առ դէմ:

Ցեղերու բարոյական բարձրացման գործին մէջ միայն մտքի տշխատաւորներն ու արուեստագէտները չեն՝ որոշ ու վճռական դեր խաղացողները: Միայն գրականութիւնն ու արուեստները չեն որ անոնց նշանակութիւնը կ'աւելցնեն ու դիրքը կը մեծցնեն: Կան ուրիշ տարրեր ալ՝ որոնք նոյնչափ եւ աւելի անրաժեշտ են այդ գործին համար: Ճիշդ է որ մոռքի արտադրութիւնները ցեղերու մտածման ու խոչալին գեղեցիկ ծրագրները կը յայտնեն, ճիշդ է որ արուեստի գործերը անոնց նշանակին նրբութիւնը կը պարզեն, բայց միայն ատոնցմով ամէն բան չի լմնար: Տակաւին պէտք է որ գրամատէրը գայ իր ցեղին նիւթական զօրութիւնը ապացուցանէ, վաճառականը գայ անոր ճարպիկութեան ու ձեւներէցութեան գրաւականները ներկայացնէ, և դեռ խել մը ուրիշ աղդակներ՝ որոնք թէեւ առանձինն մեծ բան մը չեն արմէր, բայց երբ միանան՝ իրար կը լրացնեն և կը կազմեն աղուոր ամրողջութիւն մը որ դաշնիէ փառապսակի մը պէս կը բահուանդէ ցեղին ճակատը:

Կայ տակաւին տարր մըն ալ, որ այդ գործին համար նուազագոյն կոչումը ունինալ կը թուի, և որ սակայն ամէնէն աւելի կը նպաստէ անոր յաջողութեան: Այդ տարրը ցեղերու աղնուապետական հատուածն է, այն բարձր դասակարգը որ միւսներէն կ'օրոշուի իր անթերի կարգ ու սարքով, իր բարքերուն գերազանց ու նշանակելի նրբութեամբ, իր վայելուչ նիստ ու կացովն ու չնորհալի սովորոյթներով: Սյս դասակարգը՝ միւսներուն բոլոր յատկութիւնները կրնայ ունենալ, բայց ինչ որ զինքը կը յատկանէ, անկարելի է որ դիւրութեամբ ձեռք բերեն միւս դասակարգերը: Տեսսակ մը ցեղունի, ժառանգական մենաշնորհ է ատիկա, արիւնի ու կաթի պատուաստ մը որ չի փակիր ու չի բողբոջիր ամէն ճիւղի վրայ:

Եւ այդ դասակարգը՝ ցեղերու բարոյական բարձրացման կը նպաստէ անո՞վ որ իր ներկայանալի բարքերուն և իր պատուական յատկութեանց չնորհիւ միշտ ձեռքի վրայ կը լուսուի, շարունակ յարաբերութեան մէջ կը դատնուի ուրիշ ցեղերու հետ, կը փայլի ու կը չողայ բարձր դասակարգի սալօններու մէջ, ու բոլոր մուածտեղերը, լոլոր ընդունած մարդոց աչքին՝ իրեն հետ բարձր կը բռնէ ու սիրելի կը դարձնէ նաև իր ցեղին անունը:

Մենք ալ մեր հայ-լայփը ունինք այսօր, իբր բնական հետեւուած թիւն նախնի ամիրաներուն և երէկուան ջոջերուն։ Մեր ցեղին բարձրագոյն դասակարգերը ասոնք եղած են, և աչտք է ընդունիլ որ տարիներու ընթացքին՝ ամիրայութենէն մինչեւ այսօրուան հայ-լայփը՝ ճշմարիտը անշուշտ, և ո՛չ թէ կեղծը, — ամէն բան ասուիմանաբար աւելի նրբաց սծ, աւելի գեղեցկացած և աւելի ներկայանալի դարձած է անոնց մէջ։ Բարքերը, սովորոյթները, ըմբռնումները, վայելչութեան և պատշաճութեան պայմանները միշտ աւելի լաւին, միշտ աւելի գերազանցին ճգուած են, և ուրախալի բան մըն է հաստատելը թէ զարգացումն ալ շատ անդամ միեւնոյն համեմատութեամբ առաջ քալած է առոնց մէջ։

Եթէ անպատճառ հարկ ըլլար օրինակով խօսելու, մենք այստեղ պիտի ներկայացնէնք վաեմ։ Գրիգոր Խան Շամտանձեանի ընտանիքը, մանաւանդ որ Վեհ։ Սուլթանին կողմէ Տիկին Պէաթրիս Շամտանձեան իջանի չնրինուած Բ. կարդի Շէֆազաթ պատուանչը այժմէ տթեան առարկայ կը դարձնէ զայն։ Ասիկա մեր հայ-լայփին առաջնակարգ ընտանիքներէն մէկն է, աւեսակ մը արուեստի բոյն՝ ուր մայրաքաղաքին գեղեցկաղիտական ճգուածներէն շատերը իրենց արձադանգը կը գտնեն։ Այսուեղ կը կազմակերպուին, կ'որոշուին ու կը փորձուին Պարսից գեսպանատան նուագահանդէնները, մեր Հիւանդանոցին նուազահանդէնները, բարեգործական հանդիսութիւններ, վերջապէս՝ զեղարուեստի հետ կազունեցող շատ ձեւնարկներ, գրեթէ միշտ ընտանիքին պետերուն ճաշակին և ըմբռնումներուն համուայն։ Գրիգոր Խան՝ իր Բ. թարգման Պարսից գեսպանատան՝ շատ լայն և ընտրեալ յարաբերութիւններ ունի, կը յարգուի ու կը սիրուի, և հետեւաբար՝ իրեն հետ յարգելի կը դարձնէ նաև այն ցեղը որուն կը պատկանի։

Բարձր գասակարդի ընտանիքներու բարիքը այս կերպով կ'իրականանայ։ Ինչպէս որ գրադէտին ու արուեստագէտին քով միշտ աւելի ատաղանդի, գիտունին քով միշտ աւելի հմտութեան, վաճառականին քով միշտ աւելի ձեւներէցութեան ու պատուաւորութեան հանդիպելով կը հճուինք, այսովէս ալ պէտք է ուրախանանք՝ երբ այդ ընտանիքներուն քով միշտ աւելի աղնիքարքեր, միշտ աւելի նրբացած սովորոյթներ, միշտ աւելի բարձրանալու, մեծնալու և յարաբերութիւն տարածելու ճգուածներ կը տեսնենք։ Անոնք նոյնքան արժանի են մեր յարգանքին՝ որքան մեր մտքի աշխատաւորները, մեր արուեստագէտները, մեր երախտաւորները։

Ինքնամփոփի կեանք մը վարող ցեղերը ո՛չ կը յառաջդիմն, ոչ ալ կը քաղաքակրթուին։ Սրտաքին մնունդէ զրկուած մար-

դուն պէս են անոնք, ժամանակ մը իրենց կենուական հիւթերը կը սպառեն, յետոյ յանկարծ կը շիջին:

×

Մեր ցեղը այս յարդանքին մեծ քան չի հասկնար: Հանրային երախտագիտութեան արտայայտառթիւններ իրեն համար չեն՝ երբ այդ երախտագիտութեան առարկայ պիտի դասնան ո՛չ թէ դրամը, ո՛չ թէ դրամի մարդիկը, այլ զարդացման ու բարոյական բարձրացման ազդակներ և կամ արուեստագէաններ: Մեր մէջ, յաճախ ազդին դրամը շորթող և իրենց մահուան առթիւ այդ գողօնէն պըզտիկ մաս մը՝ ոսկորի կառի մը պէս՝ կրկին ազգին բերանը նետող բարերարներ կրնան հանրային երախտագիտութեան առարկայ դասնալ, բայց դրադէտ մը, նկարիչ մը, բանաստեղծ մը և կամ երգահան մը՝ երբե՞ք: Մակերեւութային՝ երբեմն կեղծ ու ձեւական ցաւ մը այս վերջիններուն համար, և ուրիշ ոչինչ, իրը թէ ազգի մը արուած պուտ մը ողորմութիւնը շա'տ աւելի արժէք ու նենար, չատ աւելի օդոււտ մատակարարէք քան այդ դրչի և արուեստի վաստակաւորներուն աշխատութիւնը:

Ողորմելի ժողովուրդ որ տակաւին չի կրնար զանազաններ իր ձշմարիա բարերարները: Ո՛չ Օկտան, ո՛չ Ռուսինեան, ոչ Կարապետ վարդապետ Շահնազարեան, ո՛չ Միսաքեան և Սովամեան, ոչ ալտակաւին այնքան մոքի աշխատաւորներ երբեք չեն արժանացած յետ մահու յարդանքի մը: Մենք անոնց գերեզմաններուն ուխտի կ'երթանք երբեմն, մենք կոթողներ, արձանազրութիւններ կը վնասենք ու միայն փոսեր կը դանենք: Բնութիւնը միայն երբեմն ծաղիկներ կը բուսցնէ իրեն վերագարձուած այդ մաքուր նիւթեթերուն ի յարդանս, կարծես մեր ապերախտութիւնը դարմաննելու համար: Անոնցմէ դուրս, ոչինչ կը յիշեցնէ մեղի մեր ձշմարիտ երախտաւորները, մինչդեռ անդին նոյն խակ անէն ողորմելի մարդոց անոնք ուկի ճաճանչներով կը շողայ մեր եկեղեցիներուն, մեր դպրոցներուն, մեր հիւանդանոցներուն ճակատը, նոյն խակ այն հաստատութեանց վրայ՝ որոնց դրամը գողնալով հարստացած ու բարերար դարձած են:

Տխուր է ասիկա, տխուր մահաւանդ անոր համար որ մեր ցեղը չուզեր թօթափել այդ կուրութիւնը, չուզեր աչուլները բանալ ձշմարիա լոյսին, և իր խունկին ու երախտագիտական արտայայտութեանց տալ այն տեսակ ուզզութիւն մը՝ որ քիչ մըն ալբանաւոր արամաբանութիւնէ թելադրուած ըլլայ:

Չուհանեանի մահարձանին խնդիրը հատ մը աւելի կը բարդէ անցեալին արդէն խակ բազմաթիւ օրինակներուն վրայ: Այդ մահարձանը որ այս օրերս աւարտեցաւ և որուն բացումը պիտի կատար-

ուի իդմիրի մէջ, ողորմութեամբ միայն կարելի եղաւ կանգնել, և ոչ թէ հասորակութեան ինքնարուղիս ու զիտակից նուիրատուռւթեամբ։ Անոնք որ գործին գլուխը կանգնած էին, չուղեցին հանրութիւնը առանց վոխարինութեան նուիրատուռւթեան մը մղել, և ողբացեալ երգահանին գործերէն մէկը հրապարակ հանեցին ծախելու յոյսով։ Բայց անցան աշխաներ, անցան նաև տարիներ, և հրապարակ հանուած Օլիմբիան մնաց ու չժախանցաւ։ Մինչեւ իսկ հարուստ վաճառականներ՝ «Մենք երաժշտութենէ բան մը չենք հասկնար» ըսելով մերժեցին, և ոչինչ չուզեցին պատասխաննել՝ երբ իրենց յայտնուեցաւ թէ գոյացած արդիւնքը պիտի յատկանար Չուհածեանի մահարձան մը կանգնելու գործին։ Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ ըրած էր որ վաճառականներ իր յիշատակը նուիրագործել ու զէին։ Ո՞չ մանիթաթուրայէ կը հասկնար, ոչ խտայէ, ոչ ալ պարզ կամ բազագրեալ տոկոսէ։ Շատ իսկ էր՝ եթէ իր կենդանութեանը ապրելու իրաւունք մը տրուած էր իրեն։

Եւ այն տուն՝ պէտք եղաւ որ ողորմութեան դիմուի։ Գործին գլուխը գանուողները սկսան ձեռք բանալ, և մուրալով մուրալով վերջապէս յաջողւեցան մահարձան մը, կամ անոր պատրանքը տուող քարի կտոր մը կանգնել։ Հիմայ՝ վանդակորմ մը պէտք է այդ քարի կտորը շրջափակելու համար, և հետեւաբար անհրաժեշտ են հաեւ նոր մուրացկանութիւններ, նոր ստորնացուներ ու նոր ձեւնբացութիւն։ Քիչ բան այնքան զգուելի է՝ որքան մեր ժողովուրդին այս ունակութիւնը։

Չուհածեանի մահարձանին մէկ լուսանկարը չունինք ի ձեռին, անոր վրայ լիակատար գաղափար մը տալու համար։ Մենք միայն տեսած ենք յատակագիծը՝ որուն վրայ հիմնուելով կրնանք ենթադրել թէ պատրաստուած գործը աւելի իր նովառակին սիրելիութեամբը կրնայ գոյութեան իրաւունք ստանալ, քան իր հոյակապ ու արտայայտիչ կերառուածքով։ Տապանագրին համար շատ քիչ տեղ միայն թողուած է, և Աղեքս. Փանոսեան՝ որուն դիմում եղած էր այդ մասին՝ հազիւ կրցած է հետեւեալ քառեակը տեղաւորել անոր մէջ։

Սեծ երգահան, պարծանք Հայուն, որ տարազիր՝
եղմիրի մէջ կենեցիր կեանեղ անըրգուեն,
Քեզ յուշարձան այս շիրմին տակ խաղաղ հանգի՛ր,
Թող երկնից մէջ անուշ երգե նողիդ օրեւն։

Պարծանք մեր ժողովուրդին, այս', և որչափ այդպէս պարծանքներ։ Ե՞րբ արդեօք քիչ մըն ալ մեր ժողովուրդը պարծանքը պիտի ըլլայ իր արուեստագէտներուն և իր մաքի աշխատաւորներուն։

Տապանագրի մը յանդեցանք, տեղն է ուրեմն որ տապանագրի խնդիր մը յուղենք։ Կ'երևայ թէ այս Ի. դարուն մէջ տակաւին չպիտի կրնանք աշխարհաբարը ըստ կամ գործածել, առանց արմկուելու յանուն գրաբարի, և իբր սրբապիղծ նետուելու այն խարոյկին վրայ՝ ուր կէս դար առաջ կը հանուէին մեր անդրանիկ աշխարհաբար գործերը, ժամանակին Պատրիարքներուն և խաւարամբար Պատրուելիներուն ձեռքով։ Յիսուն տարուան շրջանէ մը վերջ՝ տարօրինակ է որ կ'ուզեն գեւ վառ պահել այդ խարոյկը։

Խնդիրը պատմենք քանի մը տողով. — Գալֆայեան Որբանոցի անմուանալի երախտաւորին՝ Արբուձի մայրապետի դամբարանին վրայ յիշասակարան մը սիրով փարագրուէր, և ընդհանուր փափաքի մը համաձայն Աղեքս. Փանոսեանէն խնդրուած էր որ տապանագրի մը պատրաստէ։ Փանոսեան՝ պատճառ մը չէր տեսած այդ խնդիրքը մերժելու, և Խասդիւղ զրկած էր հետեւեալ արտայայտիչ ոտանաւորը. —

Որբուիներուն նէզ, անպատճառ
Սըրուի մայրիկն եղաւ դու տիպար,
Ազնիւ անձնուրաց,
Եւ անոնց վրայ, վառ սիրազորվ
Աչերուդ նես սիրտ ալ, տարիներով,
Ճսկեց, զուրզուրաց։

Ու տարիներով, անխոնչ, անձանձիր
Ամէն նեղութեան, ցաւի տոկացիր,
Չեռնե՛րդ ամբարձիկ
Հայցելով յերկնից — գերազոյն ընուրի —
Որբերուն համար ձուձեր քիչ մը նոր,
Պատառ մ'ալ հացիկ։..

Աղաւնիներու թւին պէս ներմակ,
Հոգիդ դրախտին մէջ կը ժագի հիմակ,
Մի՛նչ, ա'լ յաւիտեան,
Աղօրք ու երզով ըրբ նեներ ծաղիկ
Պիտի զան խնկել, օրհնել խաղաղիկ
Նիրիմդ հանգստեան։

Կ'անցնին քանի մը օրեր, և ահա զարմանքով կը լսուի թէ այս տապանագրը մերժուեր է, թողուեր է մէկ կողմէ, ինչո՞ւ որովհետիւ... աշխարհաբար է։

Մ'վ սրբաղջութիւն...

Բարեբաղջութիւն մըն է Փանոսեանի համար որ կէս դար առաջ տեղի չունենար այս յանդգնութիւնը։ Անոնք որ Ուղղախօսութիւնն ու Ռուսինեանի Տարեցոյցը դատապարուեցին, կընային Պատրիարքարանի բարապան մը փութացնել իր քով, և վզին լայկ մը անցընելով դէպի Ս. Փրկիչ ճամբար հանել տալ, ի հարկէ օդափոխութեան համար։

Այսօր՝ այդ մերժուած տապանագրին տեղ՝ Սրբուհի Մայրա-
պետին դամբարանին վրայ փարագրուած է հետեւեալ գլուխ-գոր-
ծոցը որուն միայն ստորագրութիւն մը կը պակսի. —

Սրբուհի Մայրապետ

Նշան Գայճայեան.

Ծնաւ ի Գայրալ, 1822 Փետրուար 17.

Ի զուր որքոց հարեսլ ի սիրս

Եղեւ հիմնադիր որբանոցին

Յանին 1866 Յունուարի 1

Անդանց ջանին եւ սիրալիր խնամով

Պանեայլ զ այն զամա խանեւչորս

Վախնանցան լի արդեամբ

Յամին 1899 Յունիսի 4

Եւ ամփոփեցս ասիս ի Յուլիսի 9.

Տէ՛ հանգուացէ եւ լաւաւուեցէ:

Խասութիւնի մէջ՝ ամբողջ հէքեաթ մը կաղմուեր է այս տա-
պանագրին վրայ: Կ'ըսեն թէ ամէն անդամ որ մէկը զայն բարձ-
րաձայն կը կարդայ, մողավուրդին ծոցէն ծնած՝ ժողովուրդին լե-
զուն լսելու և խօսելու վարժուած անուշիկ մայրապետը կը յօրան-
ջէ իր գերեզմանին խորէն: Ու շխտակը տեղն է որ յօրանջէ:

Բայց թողունք հէքեաթը և դառնանք իրականութեան: Ին-
չո՞ւ անկարելի նկատուի աշխարհաբար գամեարանի մը ընդունելու-
թիւնը և կեղեցւոյ շրջափակին ներս, երբ այդ միեւնոյն եկեղեցւոյն
կուշտը՝ քարոզը աշխարհաբար կը տրուի, ծանուցումները աշխար-
հաբարով կը կատարուին, նոյն իսկ Սրբադան գրքերու ընթերցում-
ները աշխարհաբարով բացառիկ լուսաւորելու արամադրութիւններ կը յայտ-
նուին ու փորձեր կ'ըլլան:

Ամէն ժամանակ իր տիրական պահանջները ունի, և այդ պա-
հանջներուն զիմադրաւելը ա'յնքան անմիտ գործ է՝ որչափ օրի-
նակի համար ջուրի հոկայ և ամենի հոսանք մը մարմնովին կեցնելու
փորձը: Գրաբարը գեղեցիկ լեզու մըն է անշուշտ, բայց ի'նչ օ-
գուտ որ անցուցած է իր ժամանակը. այսօրուան սերունդը հազիւ-
թէ զայն կը հաօկնայ, վաղուանները ոչ խսկ պիսի կրնան շխտակ
կարդալ անկէ ո՛եւ է հատուած մը: Գէշ կամ աղէկ՝ վերջապէս
ժամանակին մէկ արդիւնքն է ասիկա՝ որուն համար ոչ ոք կը-
նանք մեղադրել: Գրաբարը շիջած է անդարձ կերպով, և ա՛լ կը-
նայ միշել Պայրընի պէս՝ իր հոյակապ ու փառայել մեծութեան
անկումը գիտելով.

Ժամ է սրբիս առնուլ տրդ դույ եւ դադար

Զի շարժել զայս այսուետե ոչ զօրէ:

Պէտք է ծալլել զայն ընդմիջութ, և յարմարիլ ժամանակին:
Ինչ որ մեռած է՝ չ'ողջնապ: չ'ողջնապ մանաւանդ այս աստիճան
անիմաստ փորձերով:

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

**Մէր սրտակին ցաւակցութիւնները կը
յայտնեն Տիար Օննիկ Զիքքե-Սարաֆի, իր հօր՝ Հաճի Գրիգոր
Կքէնիսի Սրիստոնեանի մահուան առքի:**

Արտօնատէր Ա. ՍԱԴԱԵԱՆ

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ ՍԱԴԱԵԱՆ



Յ. ՊԱԼՊԱԼԵԱՆ
(ՄԵՂՐՈՒԻՆԻ)
Ա.Տ.Մ.Մ.Ա.Բ.Պ.Օ.Ժ.

Մուզաֆէրիէ Հիւանդանոցին եւ Պարսկական Դեսպանատան
Բերա, Մեծ Փողոց, Թագսիմ, թիւ 46, Զըրաձեան աբառքման

Պալպալեան ամէն օր ակռայի ամէն տեսակ հիւանդութիւններով տառապողներ կ'ընդունի. իսկ Ուրբաթ, Կիրակի եւ Երեքշաբթի մինչեւ ժամը 5, Գիշերուանու եւ է ժամուն կարելի է զիմնել: Պալպալեան կ'երաշխաւորէ իր լեցուցած ու շինած ակռաները: Յորեկները ակռայ քաշել տալու համար որոշ վարձք մը չկայ. քաշել տուողին կամքէն կախեալ է:

Աղքատներուն ճրի

“ԹԱԲԱԽՍԻ Վ.Բ.Ս. ԿԵՆՍԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐԻ,,

Գրեց՝ ՏՈՒԹՅ. ՅՈՎ.Ս. Ս. Ա.Տ.Մ.Ն.Ե.Ա.Ն

Ժողովուրդին հասկնալի լեզուով մը բացատրուած է ա՛յնքան տարածուած եւ վառնդաւոր այս հիւանդութեան բնութիւնը: Յըստակօրէն ցուցուած են վարակումէ զերծ մնալու պարզ կերպերն ու դարմանումի ամէնէն բանաւոր եղանակները: Ամէն մարդու եւ ամէն տան անհրաժեշտ պէտքը:

Գինը՝ միայն 60 վարա:

2 - 5

ՏՕՒԹ. Ն. ՏԱՂԱԻԱՐԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ

Գիտական շարժում Ա. Տարի (1885) (Սպառաջ)	2	րու:
» » Բ. » (1886)	20	
» » Գ. » (1887)	20	
Բնական պատմութիւն Ա. հատոր (Կենդ. Հիւսուածաբանութիւն եւ Մարդկային Կազմախօսութիւն ու Բնախօսութ.)		
Դասագիրք երկրորդական վարժարանաց	40	
Նախորդին համառուղ. Դասագիրք նախակրթարանաց	8	
Ծագումն Հայ տառից (Պատկեալ Իզմիրեանց մրցանակաւ)	10	
Մանրէ աբանութիւն	10	
Տիեզերք եւ իւր կազմութիւնը (Ֆրանսերէն)	10	
Առողջապահութիւն	25	
Ծննդական գործարանք (Կազմախօսութիւն, Բնախօսութիւն եւ Առողջապահութիւն)	6	
Մարդկային սաղմնախօսութիւն	5	
Բառացուցակ ախտանուանց, Բ. տիպ	3	
Տարուինականութիւն, Գ. տիպ	3	

Սոյն գործերու կեղրոնատեղին և

Մատքեսնական Տաղարան, Ֆինճանճըլար, Կ. Պոլիս

VICTORIA DE BERLIN

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ

ՄԵԽԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ
ՎԼԻՖԹ-ՈՐԻԱ. ՏԸ ՊԵՌԼԻՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԷԿՆ ԴՐՈՒԹԻՒՆ, ԿԲ ԳԱԲ-ԾԱԴՐԵ
Ունի կեանքի, օժիտի, արկածի, ցմահ մոշակի ճիւղեր
Հաստատուած 1853 20 սեպտ.ին արքայական հրովարտակով և
ուղակի կառավարութեան հսկողութեան ներքեւ։
Վլիֆթ-ՈՐԻԱ. ՏԸ ՊԵՌԼԻՆ կեանքի ապահովագրութիւններ ունի թէ
բժշկական քննութեամբ եւ թէ առանց բժշկական քննութեան
Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւններուն
վճարումները շաբաթական մասնավճարներով տեղի
կ'ունենան, սկսալ 5 զրուցէն

Ապահովագրեալ գումար 1902ին Ֆր. 1.244.457.577
Պահեստի դրամ 1902ին » 451.284.214

ՀՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆՆԵՐԸ
Օսմ. կայս. Պանքա Քրետի Լիոնէ

Լիազօր Ընդհ. Ներկայացոցից
ՄԻՀՐԱՆ ՍԻՆՔՄ ԴԱԼՅԱՅԵԱՆ

3—10

Պոլիս, Քաղցրերողու խան, թիւ 45 եւ 45 եւ

ՈՒԵՄԴԵՐՆ

ՀՐԴԵՀԻ ԴԵՄ
ԱՆԴԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.
Հիմնեալ 1851ին



Հատուցուած մեաներու գումարը Անգլ. Ոսկի 6000000
Պատրաստ զրամ եւ տարեկան հասոյթ » » 1250000
Վճարեալ դրամագլուխ 410000
Հրապարակիս ծանօթ ֆրանսական եւ զերմանական ընկերութեանց դրամագլուխը 100,000էն աւելի չէ։
«Ուէսդըրն» Բնկը հրգեհի զէմ ամէն կարգի դործեր կ'ապահովագրէ։ Վնասները տեղւոյն վրայ եւ անմիջապէս կը հատուցանէ։
Ներկայացոցից թուրքիոյ ԴԱՌՆԻԿ ԱՍՏՈՒՍՄԱՏՈՒՐ

2—10

Պոլիս, Սուլթան Համամ, Քաթըրն Օղու խան թիւ 43